49ՐԴ ՏԱՐԻ Թիւ 1390 Կ. ՊՈԼԻՍ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 2/15 ՅՈՒՆՎԱՐ 1906 19 ՋԻԼԳԱՏԷ 1323 — 2 ՔԵԱՆՈՒՆԸ ՍԱՆԻ 1321

Journal Arménien
MANZOUME-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ԱՐՔԻ ԿՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
33, Գալաթիոյ Ալի Ֆաուզի, 33

Խմբագրութեան ուղղուած գրութիւններ եւ չեն տրուիր

Մանզումէի Էֆքեար

ՀԱՅԱԳԻՐ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیجه یومی وسیاسی غزتهدر
صاحب امتیازی : ارمانسی فریه
اداره‌خانه‌سی باب عالی جاده‌سنده نومرو ۳۸

ԱԲՈՆԱԳՐԱԳԻՐՈՒԹԻՒՆ

ԿԱՆԽԻԿ	Տարեկան	Վեցամեայ
Պոլսոյ համար	80 ղրշ.	50 ղրշ.
Գաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	18 ֆր.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԳԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 ղրուշ
Մէկ անգամէ աւելի ծանուցման համար մասնաւոր պայմաններ

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ԱԿՆԱՐԿ ՄԸ

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ԲԺՇԿ. ՄԱՐՄՈՅՆ ՎՐԱՅ

Վերջերս կը լսենք թէ Ազգ. Հիւանդանոցի բժշկ. մարմնոյն այնքան փոյթեւանդն ու այնքան լաւ չկիրարկեր իր պաշտօնը Հիւանդանոցին մէջ։ Այս թերութիւնը կը նշմարուի մասնաւորապէս օգնական բժիշկներուն և ներքին ճիւղի հիւանդութեանց պետ բժիշկին վրայ։ Հասատատութեան Պատ. Հոգաբարձութիւնը՝ որ միշտ չանդրէր եղած է Հասատատութիւնը ուրիշ ամասօրնակ հասատատութիւններէն աւելի գերազանց դիրքի մը բարձրացնելու, կը յուսանք որ օր առաջ այս անտեղութիւններուն ալ առաջքը կ'առնէ։

Արդէն օգնական բժիշկներուն պաշտօնավարութեան ժամանակը լրացած է։ Մեր քաղաք պաշտօնական տեղեկութիւններուն նայելով, և արդէն սիպէս ալ պէտք է, օգնական բժիշկները իրաւունք ունին միայն Հիւանդանոցը իւրաքանչիւր բաժինս մէջ երեքական տարի պաշտօնավարելու, և անկէց վերջ բրնց պաշտօնավարութեան չեչնալը աւարտած սկսելով՝ պէտք են հրաժարական տալ։

Արդ՝ արդէր արտաքին հիւանդութեանց օգնական բժիշկը երեք տարի ներքին հիւանդութեանց բաժնին մէջ աշխատած և զոր տարի ալ արտաքին հիւանդութեանց ճիւղին օգնականութեան պաշտօնը վարած է, ուստի այս հաշուով այլ ևս պէտք է վերջացած համարել յիշեալ օգնական բժիշկին պաշտօնավարութիւնը։ Իսկ ներքին ճիւղին օգնական բժիշկը՝ նոյնպէս երեք տարիի մտայրն հիւանդութեանց օգնական բժիշկի պաշտօնը աւարտած, երեք տարի ալ ներքին ճիւղը հիւանդութեանց բժիշկ ըլլալով, այդ պաշտօնին ալ պայմանաժամը լրացուցած է, և այժմ բրաւունք ունի դէպ արտաքին ճիւղին մէջ արդ տարի օգնական բժիշկի պաշտօնը ստանալու։ Արտաքին ճիւղին բժիշկը թէ՛ներքին բրաւունք ունի մայրն հիւանդութեանց յարգաբաժնին մէջ ժամանելու, բայց որվնտաւ այդ յարգարժինը ունի իր արդի օգնական մասնագէտ բժիշկը՝ հետեւաբար այլ ևս դարձ չի մնար աշխատելու և պէտք է օրինաչափ մրցանակ ընդ մրչ դրամարդ արդի պաշտօնէն։ Այս պարագային ներքին ճիւղի օգնական բժիշկին պաշտօնափոխութեամբը իր տեղը թափուր կը մնայ այն ատեն զգալի բժշկական անգամնակալ մրցում մը կը բաւէ մեր այնքան շատ բժիշկներուն մէջէն արժանաւորը ընտրելու։

Արժանաւորը, գրաւելու տեսակէտով ու արդեամբ մէջ ասուց ունցած ձեռնհասութեամբը ըսելիք չունինք բան, նոյնպէս ուսեր հոս ալ գործ չուսինք։

Ընդհանրապէս՝ Հասատատութեան արդի օգնական բժիշկները ունին գործ, հարաբ, բրանց ասպարէզին կարի դոտեղ մը եղած են, և երբ Հիւանդանոցի ունցեալ տեղապահները աչքէ անցունենք՝ արդարեւ պիտի համոզուինք իսկոյն թէ ամենածանր հիւանդութեամբ առաւպէս անձերու սուսար անձինք միշտ բժշկուած, առողջացած են կատարելապէս, և միւս կողմէ ալ պիտի տեսնենք թէ մեռեալներուն թիւը, բաղդատմամբ առաջինին, շատ աննշան բան մըն է. ասենք ալ ընդհանրապէս թոքախտաւորներն են, որոնք ամենածանր վիճակի մէջ Հիւանդանոց փոխադրուած ու մէկ քանի օր մնալէ վերջ մեռած են։

Ահա ասկէց եզրակացնել դիւրին է թէ ներքին ու արտաքին յարկաբաժիններու օգնական բժիշկները, իրենց պաշտօնավարութեան օրէն սկսեալ պետ-բժիշկներէն աւելի եռանդ ցոյց տուած են (իրենց նոր պաշտօնի անցնելու շրջանին մէջ սակայն), ասիկա արդարեւ շուրջացուիր։

* * *

Բայց սա կէտը պէտք չէ մոռնալ որ Հասատատութիւնը ազգապատկան հասատատութիւն մըն է, ուրեմն պէտք չէ որ յաւէտ իրենց արդեղրեն օգնականութեան այդ պաշտօնը։ Չկա՞յ մի՞թէ հայազգի բժիշկներ՝ որոնք առաւել կամ նուազ տարբերութեամբ պէտք ունենան գործնական բժշկութեան։ անոնք ալ պէտք չէ՞ որ իրենց արդար իրաւունքը վայելեն, ազգային այդ բարենպատակ հասատատութեան մէջ ծառայելով։ Մեր այս ըսածները նոյն իսկ կը հասատատեն իրենց պետ բժիշկները ու դեռ ձեռնհասանձնաւորութիւններ։ Հետեւաբար փափաքելի էր որ հասատատութեան Պատ. Հոգաբարձութիւնը օգնական բժիշկներուն պաշտօնավարութեանը սահման մը, որոշ ժամանակ մը որոշէր և անոնք միանգամայն կարգ ելլալէն իւրաքանչիւրը սեխսիսնի մէջ երեքական տարի պաշտօնավարելու։ Այսպէս միայն Հիւանդանոցը կունայ բան նպատակիծառայել ու ակներեւ է որոյն ատեն Հիւանդանոցին մէջ բժշկական տեսակէտով օգուտորութիւն մը եռանդուն գործունէութիւն մը պիտի տիրէր առ յաւէտ, ու ոչ թէ արդի մեռած վիճակը պիտի ունենար, որուն եղական պատճառն է պիտի ըսէինք, բժշկներուն հասատատութեան մէջ պաշտօնավարելու անորոշ ժամանակը։ Այս պարագային բնական էր թէ արտաքին ճիւղի հիւանդութեանց օգնական բժիշկը, իրեն տրուած վստահութիւնը չարաչար պիտի գործածէր, իր անձնական հիւանդը ազգային հիւանդներէն աւելի գերադաս համարելով երկու երեք ժամ Հիւանդանոցը առանց բժիշկի պիտի ձգէր։ Ու ներքին ճիւղի օգնական բժիշկը, որուն կարողութիւնը արհամարհելի չէ, ալ չհանդուրժելով պէտ բժիշկին ըրած դարձուածքներուն, կը թերանայ իր պաշտօնին մէջ, և հիւանդները երեսի վրայ կը ձգէ։ Նոյնպէս արտաքին ճիւղի պետ բժիշկն ու օգնականը իրարու հետ անհամերաշխ են։ Ուրեմն այս տեսակէտով կարելի է հետեւցնել թէ Ազգ. Հիւանդանոցի բժիշկները իրարու հետ անհամաձայն ըլլալնուն հետեւանքով իրենց պաշտօնը լաւ չեն կիրարկեր։

Կ. Ս. ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ

ԳԱՒԱՌԱՅԻՆ ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆ

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶԵՂՆՈՒՄՆԵՐՈՒ ՇԱՐՔ ՄԸ

Պիթլիս նահանգին կուսակալ Վեսմ. Ֆէրիա փաշա՝ որ իր բարեխնամ կուսակալութեան ներքեւ զանուած Պուլանըք, Մանազկերտ ու Վարդո գաւառակները այցելութեան ելած էր, ամսոյս 1ին քաղաքս ժամանեց և արժանավայել կերպով ընդունուեցաւ տեղւոյս քաղաքային և զինուորական իշխանութեանց ու քաղաքիս երեւելիներուն կողմէ։ Ի մէջ այլոց Ն. Վեսմութիւնը դիմաւորած էին նաեւ Մշոյ նորընտիր կառավարիչ Խիւրեվ փաշա և զինուորական հրամատար Սալիհ փաշա։ Կուսակալ փաշան՝ մէկ իրիկուն միայն հիւր եղաւ քաղաքս և հետեւեալ օր մեկնեցաւ նահանգական կեդրոնը Պիթլիս։

*** Ամսուանական անկանոնութիւններու համար Պուլանըքի Թեղուտ գիւղի Տ. Մխիթար քհ.ի հեռաւեալ գրութիւնը՝ իր հնոյ տի և ամսուանական ապօրինութիւններու համար կ'ընդդիմանկենք.—

«Սրբոյ ամենրդեսյ գերահռչակ հրաշալի Աթոռոյն երանաշնորհ Հօրդ մերոյ՝ մաքուր դասակացն համբոյր մատուցանեմք և զօրնութիւնդ խնդրեմք։ Ս. Աթոռոյդ վերաբերեալ Թեղուտ գիւղի բնակիչներէն Ս. Լուսաւորչական օրէնքի հակառակ՝ ապօրինի շարժելով և Ս. առաքելադիր Ս. օրէնքը բոլորովին խանգարելով, որոնց պատճառ եղեալ են մեր գիւղի երկու քահանայք Տ. Խորէն և Տ. Յարութիւն։ Տ. Խորէնի երեցկին 92 թուոյն մահանալով՝ զկնի վեց ամսոյն՝ Տ. Խորէն այրի կնոջ մը հետ նոսաւ՝ երկու տարի կեցաւ և յորժամ արտնջաց ժողովուրդ, եկաւ Տ. Խորէն յեկեղեցի երդում ընելով զղջման և խոստովանանքի առիթ եաւար՝ երեք ամիս զկնի, դարձեալ զայն կին երեր և տարաւ, և եաւար գայթակղութիւն ժողովրդեան։ Ցիչեալ Տ. Խորէն՝ զժողովուրդ չի թողուր որ լսեն քահանային։ Տ. Յարութիւն զիր եղբօրն այրի որդուն կոյս աղջիկ մը երեր յէօնճալուսյ. աղջիկ չէր ուզեր զաղան, բանի պատկեց համարեա թէ՝ որոյ վասն աղջիկն փախաւ ուրիշ գեղացիի մը հետ, և հիմայ մնայ ի վերայ երեսին... սարա. Տ. Յարութիւն մի կոյս աղջիկ նշանեց իր եղբօր աղուն, զայն ալ երթալ վրր երեսին, և գնանց մի այլ աղջիկ յՈանչոր գեղէն բերեց իր եղբօր աղային։ Տ. Մխիթար քահանայս այս ապօրինի պատկեր չընդունի, բայց Տ. Խորէն և Տ. Յարութիւն ոչ թողուն, զՍուրբ օրէնքն սանակոխ արարին։

—Տ. Խորէնի եղբօրորդի Միհաք, իր պատկուած կինն և երեք զաւակներն թողուց, ամսուանցաւ Այվազի Սարգսի կնոջ հետ, մինչ Այվազի Սարգիսն կենդանի է ի զուրպաթն։

—Ինչ օրդի Բաթիկ՝ իր կին մահացաւ՝ բայց ինք Պօսթաքինդի Մեէի հարս առաւ, որու այրն ողջ է։

—Մալխասի որդիք՝ Մելքոն և Մաղաքիայ՝ երկու եղբարք՝ զիրենց պատկեալ կիներ արձակեցին՝ կոյս աղջկայ հետ ամուսնացան, և երկուսն ալ անպատկ մնան։

—Արթինեան Աւետի կինն մահացաւ, Շերվան Շէխցի էրիկով կին մը առաւ և անպատկ պահէ։

—Բարսեղեան որդի ,Օհան՝ եթող զկինն և առաւ իր ներձագին աղջիկն և ունի զաւակ և է՝ անպատկ...

—Կրկին Մանուկ տարած է զՏ. Խորէնի աղջիկն իր ազուն և Մանուկի եղբայր Բարսեղ՝ զՏ. Խորէն քրոջ աղջիկն իր ազուն...

—Գասպարի կինն և զաւակներ ողջ են, ուրիշ կին մ'էլ առած, բերեր է...,

—Տօնէ Ղազարի աղան իր պատկուած կինը թողած է կոյս աղջիկ մը առած է և անպատկ։

—Շատեր Մեծ Պահոց քանի մ'օր եղած՝ զիրենց ազգայք ամսուանցուցին, մեղօք, կոյս էին և երբեք հաս չէին, ինքնագլուխ, առանց եկեղեցւոյ՝ իրենց տուները տարին, դարձեալ եթէ զմիշդն հարցանէք, այս պատնիկ Տ. Խորէնի համար՝ երկու քահանայք չենք երթար յեկեղեցին, քանի որ նա՝ առանց Սբ. հրամանի թաղում, կնունք և պատարագ կ'ընէ, Սբ. Լուսաւորչական օրինաց օրինազանց է, զՍբ. եկեղեցւոյ պայծառ օրէնքն լուծել կ'ուզէ, մինչ զի անցեալ քառասնորդական Պահոց մէջ երկու հարս ուզեցան և տարան իրենց տուն, առանց եկեղեցւոյ և անքահանայ և պատկի և բոլորն ալ այս պատնիկ քահանայի երեսէն է և հարսներն ալ մեղօք ըլլալով, ոչ ալ գնացեր ենք ոչ ալ պատկեր ենք ի տէրն Աստուծոյ. այս քահանան եկեղեցւոյ եօթ խորհուրդն լուծեց, այս երկու հեղ է զիրենք կուգայ և կրկին իր պատնիկութեան կը հետեւի։»

Գեղջուկ քահանայի այս անսեթեւեթ և պարզ նկարագրութիւնը ամսուանական այդ չարաչար անկանոնութեանց մասին՝ ոչ միայն ուշագրաւ այլ օրատարած են միանգամայն։ Տեսէք ի՛նչ կ'ընեն մեր տէրտէրները, տեսեք ինչպէս ասկն ու վրայ եղած են ամսուանական կարգ ու սարքը Պուլանըքի, Մանազկերտ Թեղուտի մէջ։ Ցաւալին հոն է որ այս կրօնական զեղծումները գործողները լքեալ կիները չեն, որոնց այրերը տարիներով պանդխատ ու մոռցած են զիրենք, այլ անոնք որ կին ունին, որ զաւակ ունին, կ'արձակեն կիները կամ երկու կին միանգամայն կը պահեն։ Թողունք որ տարմբի կիներ կ'առնեն, կամ չհաս ու մեղոք պատկեր...։ Եթէ շատերը անպատկ են, շատերն ալ պատկուած են կեղծաւոր քահանաներու ձեռքով։ Ու ի՞նչ է սա տէր Խորէն ըսուած արարածը։ Կինը մեռեր է, եթէ ամսուանալ կ'ուզէ, թող դնէ՛ փիլոնը և ինչ կ'ուզէ զայն ընէ, եթէ ոչ, ի՞նչ իրաւունք ունի՝ անառակութեամբ կեանք անցընել, ինչպէս կը վկայեն իր պաշտօնակիցներն իսկ։ Եթէ գրի առնուին Պուլանըքի, Մանազկերտի և Դաշտի մէջ երիկ-կնկայ ամսուանութեանց ուշ գրդեցիներուն հետ կատաք նրատած կը հեռանար գերեզմանատունէն, ասիկան Շելզէ անոր ետեւէն նայելով,

—Կանգնիս մէկը փարատեցի, բաւ բաւին բան նշանակութեամբ ճշմարիտ գաղիացի է, այսչափ թունդ ֆրանսացի մը չկրնար մեր փնտռած՝ աւրուարրիացի Ռոզենթալնը ըլլալ։

Քիչ ետքը ամէնքն ալ թէեւ չգենաւ վերադարձան, սակայն բեռ փոխանակելու գործողութիւնը չէր աւարտած չորս ժամուան մէջ և սպասեցան իրիկուան ընթրիքն ալ նաւահանգստին մէջ ընել։ Թէեւ սեղանին վրայ ընտիր գինիներ, համադամներ և խաւեար առատութեամբ կը հրամցուէին սակայն Շելզէ հակառակ այս ամէնուն չէր կրնար իր մտահոգութիւնը փարատել ու զուարթօրէն խօսակցիլ։

—Մանաւանդ որ՝ Մելքոն և Մաղաքիայ՝ երկու եղբարք՝ զիրենց պատկեալ կիներ արձակեցին՝ կոյս աղջկայ հետ ամուսնացան, և երկուսն ալ անպատկ մնան։

—Արթինեան Աւետի կինն մահացաւ, Շերվան Շէխցի էրիկով կին մը առաւ և անպատկ պահէ։

—Բարսեղեան որդի ,Օհան՝ եթող զկինն և առաւ իր ներձագին աղջիկն և ունի զաւակ և է՝ անպատկ...

—Կրկին Մանուկ տարած է զՏ. Խորէնի աղջիկն իր ազուն և Մանուկի եղբայր Բարսեղ՝ զՏ. Խորէն քրոջ աղջիկն իր ազուն...

—Գասպարի կինն և զաւակներ ողջ են, ուրիշ կին մ'էլ առած, բերեր է...,

—Տօնէ Ղազարի աղան իր պատկուած կինը թողած է կոյս աղջիկ մը առած է և անպատկ։

—Շատեր Մեծ Պահոց քանի մ'օր եղած՝ զիրենց ազգայք ամսուանցուցին, մեղօք, կոյս էին և երբեք հաս չէին, ինքնագլուխ, առանց եկեղեցւոյ՝ իրենց տուները տարին, դարձեալ եթէ զմիշդն հարցանէք, այս պատնիկ Տ. Խորէնի համար՝ երկու քահանայք չենք երթար յեկեղեցին, քանի որ նա՝ առանց Սբ. հրամանի թաղում, կնունք և պատարագ կ'ընէ, Սբ. Լուսաւորչական օրինաց օրինազանց է, զՍբ. եկեղեցւոյ պայծառ օրէնքն լուծել կ'ուզէ, մինչ զի անցեալ քառասնորդական Պահոց մէջ երկու հարս ուզեցան և տարան իրենց տուն, առանց եկեղեցւոյ և անքահանայ և պատկի և բոլորն ալ այս պատնիկ քահանայի երեսէն է և հարսներն ալ մեղօք ըլլալով, ոչ ալ գնացեր ենք ոչ ալ պատկեր ենք ի տէրն Աստուծոյ. այս քահանան եկեղեցւոյ եօթ խորհուրդն լուծեց, այս երկու հեղ է զիրենք կուգայ և կրկին իր պատնիկութեան կը հետեւի։»

Գեղջուկ քահանայի այս անսեթեւեթ և պարզ նկարագրութիւնը ամսուանական այդ չարաչար անկանոնութեանց մասին՝ ոչ միայն ուշագրաւ այլ օրատարած են միանգամայն։ Տեսէք ի՛նչ կ'ընեն մեր տէրտէրները, տեսեք ինչպէս ասկն ու վրայ եղած են ամսուանական կարգ ու սարքը Պուլանըքի, Մանազկերտ Թեղուտի մէջ։ Ցաւալին հոն է որ այս կրօնական զեղծումները գործողները լքեալ կիները չեն, որոնց այրերը տարիներով պանդխատ ու մոռցած են զիրենք, այլ անոնք որ կին ունին, որ զաւակ ունին, կ'արձակեն կիները կամ երկու կին միանգամայն կը պահեն։ Թողունք որ տարմբի կիներ կ'առնեն, կամ չհաս ու մեղոք պատկեր...։ Եթէ շատերը անպատկ են, շատերն ալ պատկուած են կեղծաւոր քահանաներու ձեռքով։ Ու ի՞նչ է սա տէր Խորէն ըսուած արարածը։ Կինը մեռեր է, եթէ ամսուանալ կ'ուզէ, թող դնէ՛ փիլոնը և ինչ կ'ուզէ զայն ընէ, եթէ ոչ, ի՞նչ իրաւունք ունի՝ անառակութեամբ կեանք անցընել, ինչպէս կը վկայեն իր պաշտօնակիցներն իսկ։ Եթէ գրի առնուին Պուլանըքի, Մանազկերտի և Դաշտի մէջ երիկ-կնկայ ամսուանութեանց այս կրօնական, այլ խայտառակ զեղծումները՝ ահագին թիւ մը պիտի կազմեն, և ապշեցուցիչ, որովհետեւ երբեմն կը շատանան, որովհետեւ ինչպէս կը տեսնենք, դերակատարները ամսուանական այդ զեղծումներուն՝ քահանաներն են։ Ի՞նչ մեղադրենք թիւրուցիները՝ թէ Մեծ Պահոց մէջ՝ խառնակիցիկ ամսուանութիւններ կնքած են, քանի որ հերու՝ նոյն իսկ՝ Մշոյ մէջ՝ Մեծ Պահոց մէջ պատկ դրուած է, և պատկադիրը անպատասխանատու թողուած է։ Եկեղեցիի մէջ ծանաչելու կոչուող, իրենց հոգեւոր պարտականութիւններուն անգիտակ, Ս. Կարդին անարժան և անճարակ տիրացուներ՝ քանի որ մինչեւ հիմայ ալ միշտ առիթ կը գտնեն՝ իրենց ուսերուն վրայ անցընելու skrskrի փիլոնը և օքեմը, եկեղեցիի մէջ մինչ պիտի շարունակեն կրօնական այս տեսակ անկանոնութիւններ, և ժողովուրդը պիտի վարժուի տակաւ անպատկառ մնալու եկեղեցիի վեմ խորհուրդներու առջեւ։ Մուշի մէջ դեռ չենք վայելեր ներկայութիւնը հոգեւոր առաջնորդին Տ. Կորիւն վրդ. Եպիսկոպոսեանի։ Արդէն Պուլանըքի ու Մանազկերտի մէջ ալ առաջն. հոգեւոր փոխանորդներ չկան։ Կօրայ Ս. Դանիէլի վանքը կայ մի ծերուկ Պետրոս վրդ., նա է որ երկու տարի գրեթէ ոչ պատկերու ցուցակ կուտայ, ոչ պատկադրամ, հակառակ իրեն եղած յանձնարարութիւններու, ա՛լ ինչ կրնանք ապասել անոր տարարաս քահանաներէն։

*** Պիթլիսի բարեխնամ կուսակալ փաշայի հրամանով՝ Ս. Աղբերիկի փոխ վանահայր Տ. Զաքարիա վրդ.՝ հիմայ Մանազկերտ իր թեմին մէջ կը գտնուի։ Առաջնորդարանէ յանձնարարուած է անոր որ կարելի եղածին չափ չուտով կազմէ ցուցակը այն կողմի ամսուանութեանց, և Կօրայ Պետրոս վրդ. ալ ստանայ ցանկը անոր կատարած պատկադրութեանց։ Սակայն եթէ Պետրոս վրդ. պատկներու ցուցակ ունենայ և յանձնէ։

*** Ս. Առաքելոց վանահայր Տ. Յովհաննէս վրդ. ծերացած և հիւանդագին վիճակ մը կ'անցընէ հիմա. մօտ 38 տարի է որ կը պաշտօնավարէ այդ վանքին մէջ, ուր հիմայ 10—12 տղաք ալ կը գտնուին։

*** Դաշտի Ալիգլուսն-Արգիլիսն գեղին մէջ կը ընակի հիմա 90—95ամեայ երէց մը՝ Տ. Յովհաննէս քնյ. որ 1850 թուին՝ Մակաբայեցւոց վանքի Տ. Թադէոս եպիսկոպոսէն ձեռնադրուած և 55 տարիէ ի վեր կը պաշտօնավարէ։ Ընդհանրապէս պարկեշտ երէց մը ճանչցուած է, իբր տիպար հնոյ-վարդեմի քահանայութեան, որոնք թէեւ ոչ զարգացած, այլ ջերմեռանդ պաշտօնեաներ էին։

*** Սեպտ.էն մինչեւ Դեկտ. 1 օրը այս կողմեր շատ անուշ, պայծառ ու պարզ անցաւ, ա՛յլ անձրեւ, ա՛յլ ձիւն ոչ մրրիկ։ Բայց կարծես պայմանը մինչեւ Դեկտ. մէկն էր, այնուհետեւ յանկարծ սկսեց ձիւնել, անընդհատ տեղալով մորմոքիւն։ Գրեթէ չորս հինգ օր շարունակեց. վերջին երկու օրը բքաբեր ու մրրկալից քամի մը կը սուրար։ Ընդհանրապէս հաւանականութիւն կը տրբերբ թէ այս տարի ձմեռը կարճ և ձիւնը թեթեւ պիտի ըլլար, բայց մարդկեղէն ենթադրութիւնները միշտ խաղալիկ են բնութեան քմահաճոյքին։ Իբր 50-55 տարի առաջ՝ Մուշի դաշտը երբեք ձիւն չէ տեղացած, անմրրիկ աշուն մը մինչեւ Մարտ երկարած է, ահագին առատութեամբ սերմանելիք յանձնուած են եղեր արգաւաւոր հողին, որ արտակարգ բեղմնաւորութիւն ունեցած է այն տարին։ Կը յուսացուէր թէ՝ գեղեցիկ աշունը՝ անձիւն ձմրան մը յուշարարն էր, մինչ ահա բազմակուտակ ձիւներ ծածկեցին ամէն կողմը և սկսաւ ճշմարիտ ձմեռը։

ԹՂԹԱԿԻՑ «ՄԱՆԶՈՒՄԷ»Ի

ՄՈՒՇ, 10 Դեկտ. 1905

ԶՈՒԱՐՃԱԼԻ ՍԻԼԵՒԱՍԻՔԻՒՆ

ԱՇԽԱՐՀԻ ՇՐՋԱՆԷ

ՔԱՌԱՍՈՒՆ ՓԱՐԱՑՈՎ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԼԴ.

ՇՈՒԵՑՊԻՆԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԴԷՊԻ ԵՒՐՈՊԱ

Շոգենաւը հետեւեալ օրը ճամբան շոգեպնդը չարունակելով Նալթայի նաւահանգիստը հասաւ, ուրկէ փութով մեկնելով վերջապէս կանգ առաւ Սեվաստոպոլի առջեւ։

Երկու ասիականները Շելզէ ու Միլլէր այս ամբողջ ուղեւորութեան պահուն չդադրեցան Լավառէի վրայ մտածելէ, որուն ինքնութիւնը չէին կրնար վճռել։ Եթէ արտաքին երեւոյթէն դատել պէտք ըլլար, անոր պարզութիւնն ու հանդարտ խիղճը տեսնելով անհրաժեշտ էր անմեղութիւնը վճռել։ Մրա կողմէ երիտասարդին վրայէն ինչպէս նամակը ինչ էր հապա։ սերկա բաւական չէ՞ր ապացուցանելու թէ Լավառէսը Ռոզենթալն էր։

—Ա՛խ, գոչեց Շելզէ, եթէ սա գանուած նամակը չըլլար, հիմա պիտի երթայի ներում խնդրէի երիտասարդէն ու ազատ արձակէի զայն, սակայն քանի՛ նամակին բովանդակութիւնը յրշեմ միշտ սրաքս կը պղտորի։

—Չի՞ կրնար ըլլալ որ այդ նամակը ուրիշէ մը ինկած ըլլայ, առարկեց Մրլլէր, կամ այս զբօսասէր երիտասարդը պարզ խաղ մը խաղցած ըլլալու համար գրէ այն նամակը ու հիմա ալ մեր քիթին խնդայ։

—Ահա ալ կայ։ սակայն քիչ մը խելքի մօտ չէ։ վերջապէս անտանելի կացութեան մը մէջ ենք։

Շոգենաւը սովորաբար երկու ժամու չափ կը կենար Սեվաստոպոլի առջեւ։ Նաւապետը այս անգամ յայտարարեց որ չորս ժամ ստիպուած է մնալ բեռներու առաքութեան պատճառով։ Շելզէ ինքնակալութեամբ ընդունեց նաւապետին այս յայտարարութիւնը ու Լավառէի քով վազեց, որ Սբր Մարկոսի ու Մրս Օռէթի հետ կը խօսակցէր։ Ռոսիկանը ժպտալուրթն բարեւ մը տալով երիտասարդին,

Շոգենաւը հոս չորս ժամ պիտի կենայ, բաւ, եթէ ուզէք, կրնանք պրոյտ մը ընել քաղաքին մէջ։

—Ես ձեր ներողամտութեան ապաւինելով՝ պարտնէն ու օրիորդն ալ խնդրեցի որ մեզ ընկերակցին, բաւ Լավառէ։

Ռոսիկանը համակերպեցաւ այս առաջարկին և ամէնքը մէկէն նաւակ մը նստելով- Սեվաստոպոլի առեւտրական մէկ նաւամատոյցը ելան։

Շելզէ մէկ քանի անգամ այցելած էր արդէն Սեվաստոպոլ և վարժ կերպով առաջնորդեց ուղեկիցները զբոսպատցուց գործարանները, զօրանոցները և 1854—56 աւուր պատերազմին պաշարման պահուն հոն մեռնող Ջուփցերիացիներու անուամբ կառուցուած եկեղեցին, ուստ կամաւոր նաւատորմին վարչատունը, և ուրիշ կարեւոր ու նշանաւոր տեղեր։ Այս պատյաներէն ետք առաջարկեց ֆրանսական դերեզմանատունը երթալ, որ վեց քիլոմէթրի չափ հեռու էր քաղաքէն և անհրաժեշտ կը դարձնէր կառք մը վարձել։ Այս գերեզմանատունը ուրախուն մէջէ երկայնք և լիսուն մէջէ լայնք ունէր որ խոր ապաւորութիւն գործեց Լավառէտի վրայ։ Ֆրանսական գերեզմանատան ամէն կողմը պարտիէ ետք ռոսիկանը յանկարծ տաք վիճաբանութիւն մը բացաւ ֆրանքօուս դաշնակցութեան մասին և սկսաւ խօսեցնել Լավառէսը միշտ գրգռելով զայն։ Քառորդ մը ետք երբ Լավառէ անգլիացիներուն հետ կատաք նրատած կը հեռանար գերեզմանատունէն, ասիկան Շելզէ անոր ետեւէն նայելով,

—Կանգնիս մէկը փարատեցի, բաւ բաւին բան նշանակութեամբ ճշմարիտ գաղիացի է, այսչափ թունդ ֆրանսացի մը չկրնար մեր փնտռած՝ աւրուարրիացի Ռոզենթալնը ըլլալ։

Քիչ ետքը ամէնքն ալ թէեւ չգենաւ վերադարձան, սակայն բեռ փոխանակելու գործողութիւնը չէր աւարտած չորս ժամուան մէջ և սպասեցան իրիկուան ընթրիքն ալ նաւահանգստին մէջ ընել։ Թէեւ սեղանին վրայ ընտիր գինիներ, համադամներ և խաւեար առատութեամբ կը հրամցուէին սակայն Շելզէ հակառակ այս ամէնուն չէր կրնար իր մտահոգութիւնը փարատել ու զուարթօրէն խօսակցիլ։

(Շարունակելի)

ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՂԵՌՆԱԿԱՆ ԱՌԱՐԻՆ ՀԵԼԼԷՆԱԿՆԵՐՈՒՆ

Թ. ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ
ԴԵԿՏԵՄԲԵՐ 3 ՇԱԲԱԹ

ՊԱՇԱՆՁՄՆԱԳԻՐԸ

Ահաւասիկ թէ ատենք ի՛նչ եղանակով մասնակցեցան այն եղեռնական արարքներուն զոր թափեցի. — Իւրաքանչիւրը հարցաքննութեան պահուն եւ պատասխան ատենադիր առնելու դէպքերու կարգերուն և այս մէջդէպին ընթացքին կատարեալ համաձայն եղանակով ընդարձակ խոստովանութիւններ ըրին։ Հետեւեալ պարագաներն ալ հատատութիւններ են. — Վիէնայի օմ. դեսպանատան պաշտօնագիրը որ կը վերաբերի Իրբսի ու գնոյը՝ Մաւրէ Զայլի կողմէ կառքը Վիէնայէն գնուելու ու բերուելու եղանակին։ Կառքին «քնէբման»ին և մաքսատուն հասուելուն պաշտօնական արձանագրութիւնները։ Ժորիսի ձեռագրով եւ Իրբի տառադրութեամբ գործարանին ուղղուած հեռագրին բնագիրը։ Սամուէլ Ֆայնի և Իսպինա Ֆայնի անցեալ տարի, Պոլիս գալով ժամանակ մը Ժորիսի քով բնակելէ ետք մեկնած ըլլալուն մասին վկաներուն յայտարարութիւնը։ Այն պաշտօնագիրները որոնք կը վերաբերին սա պարագային թէ Վռամշապուհ Քէնարեան, անցած մարտի սկիզբները, Պոլսէն փախչելով, Սաֆիրլի մէջ Սամուէլ Ֆայնը գտած եւ անոր հետ Քանտարվայի շրջակայքը պտոյտ փոքրելու ատեն երկուքն ալ մեռած են պիտուէմէ մը։ Ժորիսի ու կնոջը անուսով գերման նամակատան մէջ տուած մը վարձուած էր և խոսվարական թղթակցութիւններն այդ միջոցաւ կը կատարուէին։ Իրբս ու կինը Պոլսոյ մէջ Օթէլ Ռուայալը եւ յետոյ Տիկին Աթինայի տունը վարձքով բնակելէ ետքը, իրենց հետքը անոյշ ընելով, Ժորիսի բնակած աբարթմանին կիսը փոքր տուն մը փոխադրուեցան։ Իսպինա Ֆայն ալ նոյն պահուն վերոյիշեալներուն քով գնաց։ Այդ տուներու մէջ կատարուած խուզարկութեանց օրինական արդիւնքները եւ Ժորիսի անունով վարձուած տուփը ձգուած կարգ մը նամակներու քննութեամբ երեւան հանուած պարունակութիւնը։ Ժորիսի դրասեղանէն գտնուած ապագրուած թուղթերու եւ տեսակներու մեծ մասին խոսվարական եղերելի պարունակութիւնը եւ մի սակաւ լրագրին վարչութեան կեդրոնին և Ֆրլիպէի Հայ յեղափոխականներու հացէները։ այն երեք ուէվոլվէրները և շատ մը փամփուշտները զոր Իրբս ու Իսպինա Ֆայն դէպքին օրը իրենց քովը պահած և փախչելու ատեն Ժորիսի յանձնած էին, այս վերջինը ծրարի մը մէջ դնելով պահած է վկաներէն Մ. Քալ Պէյի դրասեղանին մէջ։ Սիլվիո Իրբի կողմէ Աէֆմեան էֆ.ի յանձնարարուած ելեկտրական «Իրլ»ները հինգլաթի օրը հացնելու պատուէրը։ Թրգամ, Մկրտիչ, Աշտ ու Սիլվիո Իրբի ախտ վարձեցին, ձր գնեցին եւ երկաթ մնուցվ չինել ու նորոգել տուին։ Մանուկի յանձնուած պտմպանները, հրանիւթերը եւ մէլինիթները յիշեալ Մանուկի կողմէ հրը նեռուած ըլլալով, անկէ հանուեցան։ Սքանչարար Նշանի սենեակէն մի սակաւ թերթեր գտնուեցան։ Նշան խոսովանեցաւ թէ Մանուկի տուած հրանիւթերը առաւ եւ դէպքէն ետքը ընաջինջ ըրաւ և թէ նախապէս Թրգամի կողմէ արուած պտմպանները օթէլ Քրէօքէրի մէջ պահեց և եղեռնական արարքէն երեք ամիս առաջ անկէ հանելու ձեռնարկեց, բայց չյաջողեցաւ։ իրաւ նոյն տակէն 12 հատ պտմպ գտնուեցան։ Դանեան Առաքէլ խոսվարական յարաբերութիւններ ունէր Սիլվիո Իրբիի, Թրգամի ու Աշտի հետ, մանաւանդ վկայ Մաւր Բաքալ յայտարարեց որ Իրբիի կողմէ արուած միսասակար նիւթերու ծրարները Առաքելի յանձնած տեղ, առանց հարցնելու, ընդունեց զանոնք ու պահեց։ ասոնք մեծ կողովի մը մէջ դրուած, հիւանդանոցէն գտնուեցան։ Ցովսէփ ալ միսասակար գրութիւններ կարդալով եւ Մանուկի մօտ յաճախելով պտմպանները և հրանիւթերը անձամբ յանձնեց Մանուկի։ Ցովհաննէս եւս իր եղբօրը՝ Մկրտիչ Ղարիպեանի հետ բնակած սենեակին մէջ նոյն պտմպանները պահեց. եղբօրը՝ Մկրտիչի, եղեռնի նպատակին համար ծննդավայրէն գալուն նկատմամբ փոխանակուած նամակները իր եղբօրորդին Ցովսէփ, որ դեռ այդ միջոցներուն խոսվարական գործերու մեղնակ չէր, տեսած ըլլալով, Ցովհաննէս սպառնական նամակ մը ղրկեց Ցովսէփի, իմացածները գաղտնի պահելու համար, և այդ նամակը ինք յանձնեց Ցովսէփի. դատին Թուղթերուն հետ գտնուած այդ նամակէն յայտնի եղաւ որ Ցովհաննէս խոսվարարական եւ եղերելի նպատակին կատարելապէս տեղեակ է։ Գրաւման եղիս ալ խոստովանեցաւ թէ Մանուկ իրեն փոքր ծրար մը յանձնեց ըսելով որ եէմէնիները կը գործածեն զայն. այդ ծրարը ընդունեց և յետոյ Մանուկի աղդարարութեամբ բանաջինջ ըրաւ։ Սէրբլ ա՛Օրիանի սպասաւորներէն Մանուկ, միւս Մանուկ Քէչեան ու Գոլսս Քէչեան ալ խոստովանեցան թէ նախորդ դէպքին ատեն Թորգոմի կողմէ պատրաստուած երկու պտմպաներ, սկը մեծ և մը ալ փոքր, Քլիպէն պայթեցնելու համար հոս տարբ, սակայն չյաջողելով, յետոյ մասնաւորաբար մսմլթի մէջ փաթթեցին և նկուղին մէջ պահեցին. խուզարկուելով այդ պտմպանները նոյն ատեն գտնուեցան։ Մանուկ յայտարարեց թէ Դարեգին, Արշակ ու Ցովակիմ իրեն մօտ յաճախող խոսվարներեն են. ատենք ալ դէպքէն անմիջապէս ետքը փախած են։ Ժորիս բացէ՛ն՛ի՛ապէս յայտարարեց որ տիկին Աշքալա, Անթեան Քալ. Երուանդ Ալաճաճեան և Թագուոր Ցակոբեան զանազան եղանակներով ակնկեցան յեղափոխական այս մարմնոյն։ Պանքային պաշտօնական արձանագրութիւններէն հաստատուեցաւ որ Երուանդ ու Թագուոր կարեւոր գումարներ ղրկած են Լիբա Իրբսի ու Իրբիի անուններով։ Ժորիս իր կինը Պոլսէն փախցնելով Ֆիլիպէ ղրկեց Անթեան Քալի մօտ։ Աւտարական նամակատան ցուցիչներէն վկայ Ալիֆանի ու Ժաքի յայտարարութեանց համաձայն, Սիլվիո Իրբի ամէն շաբթու Պալկարիայէն դրամ կը առնար։

Հետեւաբար, կառապան Ժորժ, Լիբա Իրբս, Երուանդ Ֆրանկիլեան և Իսպինա Ֆայն թէ՛ անիծապարտ նպատակին ձեռնարկուողներն են եւ թէ կանխամտածութեամբ հեղինակները՝ իրենց մատրութեան շրջանակին մէջ եղած մարդասպանութեան. ուստի թէ՛ արդիւնքով եւ թէ ատիճանով անմեղ օրինական պատիժը հաւասար է։ Առաւաւծային ոգորմութեամբ, եղեռնի նպատակը արդիւնք չէ ունեցած. այսու հանդերձ, այդ անիծապարտ ձեռնարկը, Պատժական Օրէնքին տեսակէտով, «կատարեալ ձեռնարկ» բայց «անկատար ոճիր» է. նաև այդքան մարդոց սպանուելու ոճրին ծանրակշիռ արդիւնքը մէջտեղն է. ուստի այդ չորս անձերը կանխամտածութեամբ մարդասպաններ են։ Տիկին Լիբա Իրբսի եւ պէնիքացի Ժորիսի գալով, ատենք մասնակից են թէ՛ անիծապարտ նպատակին գործադրութեան ձեռնարկուելուն և թէ մարդասպանութիւն առաջ բերող ոճրին. սակայն նկատելով որ հաւաքական ոճիրներու մէջ ամէնէն մեծ ոճիրը նկատի կ'առնուի եւ մարդասպանութեան մէջ ազակցութեան մասն ալ, իրենց պատիժներուն տեսակէտով, եղեռնի նպատակին ձեռնարկելուն հետ վերաբերութիւն ունի, որով ատենք ալ անիծապարտ նպատակին գործադրութեանը ձեռնարկողներ են։ Սիլվիո Իրբի, Թրգամ, Աշտ ու Մկրտիչ ալ անիծապարտ նպատակին ձեռնարկուելուն մասնակից եւ մարդասպանութեան օգնող են, սակայն ատենց հետապնդած գործառնութեանց ձեւը և ամփոփումը նկատի առնելով, ատենք հրանիւթը պատրաստած են՝ այն եղանակով որ անոնց պատրաստած հրանիւթի գործիքին իրբև արդիւնք այդքան մարդեր սպաննուած են։ Օրինական յորջորջումին համաձայն, մարդասպանութեան խնդիրը երեւան ելած է։ Այս պարագային, ատենք ալ պատրաստած են մարդասպանութեան խնդիրը իրականացնող գործիքը։ Ժորիսի կինը՝ տիկին Աննա Նէլլենս, ինչպէս նաև դռնապան Մանուկ, որոնք Նշան եւ դռնապան Առաքել ալ պայթուցիկ նիւթին էական բաղադրութիւնը կազմող նիւթերն ու գործիքները իրենց մօտ երկար ատեն պահած են՝ այն կերպով որ, այդ պայթուցիկ նիւթերուն իրբ ազդեցիկ արդիւնքը, ձեռնարկած են եղերելի նպատակին. օրէնքը իրբեւ մասնաւոր ոճիր մը կ'ընդունի այդ ձեռնարկը եւ խիստ պատիժներ կը սահմանէ այդ մասին, որով օրինական յորջորջումին համաձայն, այդ կէտին մէջն ալ խոսվարական խնդիրը իրականացած կը նկատուի։ Հետեւաբար ատենք ալ, անիծապարտ նպատակը գիտնալով, ընդունած ու պահած են՝ յեղափոխական խնդրին ձեռնարկումը առաջ բերող պայթուցիկ նիւթերը։ Ցրօ Պաղտասեան, Ցովհաննէս, Ցովսէփ, Մանուկ Օթօեան, Պոլսոյ Քէչեան, Մանուկ Քէչեան, գրավաճառ Եղիա և փախստական Ցովակիմ, Գարեգին ու Արշակ ալ առաջ եւ յետոյ խոսվարական այդ ճիւղին անդամներէն և այդ յեղափոխական նպատակին իրագործմանը ծառայողներէն են։ Ատենք ալ միաբանութեան մէջ մտած եւ յեղափոխութեան գործադրութեան միջոցները պատրաստելու համար կարգ մը արարքներ ունեցած և կարգ մը միջոցներու դիմած են։ Անթեան Քալ, Երուանդ Ալաճաճեան և Թագուոր Ցակոբեան ալ հաստատած յեղափոխական ճիւղին եղեռնական մատրութեանց տեղեակ ըլլալով, հեռուէն պատրաստութեանց հակած, հրահանգ տուած և դրամ ղրկած են։ Տիկին Աշքալա, ասկէ առաջ Պոլիս բնակելով, քսմիթէնդրուն մէջեւ հաղորդակցութեանց միջնորդ ըլլալով օգնած է։

Հանրային իրաւանց տեսակէտով կը պահանջեմ որ այս ամէն անձերուն համար ալ մեղապարտութեան վճռ տրրուի։ Մեղապարտութեան խնդիրներուն քաջիրդ պրցութեանցը պահուն նկատի առնուելիք կարգ մը օրինական կէտերու և կարեւոր ինդիրներու մասին ալ հետեւեալ բացատրութիւնները աւելցնելու կը նկատեմ.— Առաջին անգամ երբ դատին վերլուծումը կատարեցի, նկատի առնելով սա պարագան թէ այս ոճրին քաղաքական հանգամանքը ունի թէ ոչ, այդ մասին պատասխանատուութեան ատենադիր ուշադրութիւնը հրաւիրած և բացատրած էի որ այս գործին մէջ քաղաքական հանգամանք չկայ եւ պահանջած էր այդ կերպով վարել դատավարութիւնը։ Օրինական պահանջմունքներ արտաքին աւարտելէ առաջ, կ'ուզեմ այդ մասին նախապէս ըրած յայտարարութիւնները կրկնել և ըսել թէ այդ չարագործ անձերուն և մարդասպանութեան թշնամիներուն եղերելի արարքը ցոյց կուտայ թէ այսօր մեր երկրին, ու նաեւ թագուոր թէ վաղն ալ՝ բնաւ տարակոյս չկայ որ իրենց գտնուած ու ապաստանած տեղերը մրեւնոյն ոճրերը գործելու տրամադիր են. ուստի ատենց չարագործութեան ասիճանը և իրենց գտնուած ամէն տեղերը ոճիրներ գործելու մասին ունեցած տրամադրութիւնը նկատի առնելով, պէտք է բացատրական ու մարդասիրական պարտականութեան բերմամբ զանոնք ձերբակալել ու նստուցել, որպէս զի կարելիութիւն չունենան իրենց այսօր գտնուած տեղերը կարգ մը անմեղ անձեր բնաջինջ ընել։ ուստի կը պահանջեմ որ մեղապարտութեան խորհրդակցութեանց պահուն նուազագոյն կարեւոր բացատրութիւններն ալ նկատի առնուելով ըստ այմ որոշում տրուի։

(Շարունակելի)

* * *

ԵՂԵՌՆԱԳՈՐԾՆԵՐՈՒՆ ՎՃԻՌԸ

Եղեռնական տարարքին հեղինակներուն՝ Ժորիսի և ընկերներուն համար, Եղեռնադատ Առաջին կողմէ որոշուած վճիռը և յարակից պաշտօնաթուղթերը առջի օր յանձնուեցան Վերաքննիչ Ատեանին Ընդհ. Դատաստանութեան, որպէս զի մասուցուին Վճռարեկ բարձր Ատեանին Պատժական ճիւղին։

ԱՐՏԱՔԻՆ

ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ՕՈՑՍԵՐ. — Գերման Բայլսթակի անդամ և պատգնողական կուսակցութեան պետ Պ. Վիլհէլմ Ֆոն Քարօֆ իր ներկայութեան ընդունեց Նայէ Ֆրայէ Բրեսէի Պէրլինի թղթակիցը։ Ֆոն Քարօֆ Պէրլինի դիւանագիտական շրջանակներուն մէջ խիստ ազդեցիկ անձնաւորութիւն մըն է, որուն խօսքերը մեծ կշիռ ունին ամէն տեսակէտով։ Խօսակցութիւնը բնականաբար օրուան ամէն հրատապ խնդրոյն Ալժէզիրասի դեսպանախորհուրդին վրայ դարձաւ, որուն առթիւ հետեւեալ յայտարարութիւններն ըրաւ Ֆոն Քարօֆ.— «Պիտակ Տեարակին արժէքը՝ անոր Բարիզի ու Լոնտոնի մէջ առաջ բերած ազատութեան համեմատ կը գնահատեմ։ Այս տեսակին ազդեցութիւնը խիստ գոհացուցիչ է և միանգամայն ուրախալի. անգլիական թերթերը կատարեալ լրջութեամբ քննադատելով զայն սկսած են կամաց կամաց ծանօթանալ գերմաններու տեսակէտին։ Իսկ Ֆրանսական թերթերը նոքին սկսած են յարձակիլ Մ. Տէլքասէի վրայ։ Հիմա Պէրլինի մէջ համոզում գոյացած է թէ, այլեւս լուրջ ընդդիմութիւններ ու անհամաձայնութիւններ պիտի չծագին։ Ամէն մարդ խաղաղութեան կը բաղձայ հոս և ընդհանուր կարծիքը այն է թէ Ֆրանսա ալ նոյն ուղղութեամբ պիտի գործէ, առանց վրդովելու խաղաղութիւնը. բացայայտ է որ Ամերիկա ու Իտալիա ալ ուժ պիտի տան ա՛լ աւելի զօրացնելու համար Գերմանիոյ խաղաղասիրական ձգտումները, որովհետեւ այս երկու տէրութիւններն ալ կը փափագին որ բաց դրան քաղաքականութիւնը շարունակուի Մարոքի մէջ։ Հետեւաբար Ալժէզիրասի դեսպանախորհուրդը կրնայ գոհացուցիչ արդիւնքներ տալ։» Ֆոն Քարօֆ շարունակելով իր տեսութիւնները, «Ալժէզիրասի դեսպանախորհուրդին գերման պատուիրակներուն՝ մասնաւորապէս Պ. Ռոտվիչի վրայ մեծ վստահութիւն ունիմ, ըստ, անիկայ մեր ամէնէն կարող դիւանագէտներէն է։ Իշխան Պիւլովի պաշտօնը կարծուածին չափ դիւրին չէ. երբեմն խիստ դժուար ալ է, քանի որ անոր քաղաքականութեան գլխաւոր ուղղութիւն մը հետապնդողներ պակաս չեն. բարեբախտաբար Վիլհէլմ կայսրը բացարձակապէս յայտարարած է իր խաղաղասիրական զգացումները և Իշխան Պիւլովի հակառակորդները ստիպուած են լռել։ Ես բաղդաւորութիւն մը կը նկատեմ եթէ գերման վարչապետը ներկայացող արիութեան օգտուելով՝ փութայ այնպիսի ապահովութիւն մը ձեռք բերել, որպէս զի նորմիւ անգամ մըն ալ կարելի չըլլայ այս կարգի դարձուածքներ պատրաստելը։ Կատարեալապէս վստահ եմ որ գերման վարչապետը բնաւ պատերազմի չի ցանկար։ Եթէ խնդիրը հիմնապէս ուսումնասիրուի, պիտի տեսնուի որ Անգլիա բնաւ պատճառ չունի գանգատելու թէ, ինչո՞ւ Մարոքի նաւահանգիստները Ֆրանսական հակակշռի տակ չեն դրուիր։ Անգլուֆիրանսական համաձայնութեան դէմ ես ալ մասնաւոր խորհրդածութիւններ ունիմ։ Զեմ կարծեր որ բուռն անհամաձայնութիւններ տեղի ունենան Ալժեզիրասի դեսպանախորհուրդին մէջ. բացայայտ է որ Սպանիա պիտի փութայ մեղմացնել Ֆրանսայի ընթացքը ի՛նչ ի՛նչ պարագաներու մասին, անոր համար որ Ֆրանսացոց մէկ քանի ձեռնարկները վերջերս բուսական վշտացուցին սպանիացիները։ Գաղայտ եմ որ Ալժեզիրասի դեսպանախորհուրդը չատ մը քաղաքական կնճիռներ պիտի հարթէ։

ԴԵՍՊԱՆԱԽՈՐՀՈՒՐԴԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԵՐԸ.— Սպանիոյ նախարարաց Խորհուրդը իր վերջին նիստին մէջ զգաստացաւ Ալժէզիրասի դեսպանախորհուրդին պատրաստութիւններովը և որոշեց հրատարակել այն առաջարկները զորս սպանիական կառավարութիւնը կ'ընէ՝ դեսպանախորհուրդին մէջ քննութեան առնուելիք խնդիրներուն նկատմամբ։ Մորնինկ Բօսթ՝ իր Մատրիտի թղթակիցին ստացած տեղեկութեանց յենլով կը ծանուցանէ թէ Ալժէզիրասի դեսպանախորհուրդին բանակցութիւնները տեղի պիտի ունենան՝ Հըլի միջադէպին առթիւ Բարիզի մէջ գումարուած դեսպանախորհուրդին ծրագիրովը։ Գերմանիոյ առաջին պատուիրակ Պ. Ռոտվիցի և երկրորդ պատուիրակ Պ. Թաֆէնպախի պիտի ընկերակցին նաեւ արտաքին գործոց նախարարութենէն պաշտօնեայ մը ու Թարգման մը։ Իտալական «Թրիպիւնա» թերթը գոհացուցիչ արդիւնք մը կը յուսայ Ալժէզիրասի դեսպանախորհուրդէն, քանի որ Վիսքոնթի Վինոսթաի նման խոհեմ ու խաղաղասէր դիւանագէտ մը պատուիրակ անուանուած է Իտալիոյ կողմէ։ Այս թերթը այնչափ առաջ կը տանի իր լաւատեսութիւնը իտալական պատուիրակին խաղաղասէր տրամադրութիւններուն նկատմամբ որ կ'ըսէ թէ, եթէ լաւագոյն արդիւնք մը ձեռք չբերուի իսկ դեսպանախորհուրդէն, Իտալիա խզէի խայթ չդգար բնաւ, քանի որ Վիսքոնթի Վինոսթաի անունը թէեւ Ֆրանսայի կողմէ գոհունակութեամբ կը դիմաւորուի, սակայն Գերման և Աւստրօ-Հունգարական շրջանակներուն մէջ կը կասկածիս առկէ, վախնալով որ իտալական պատուիրակը արդեւք կ'ըլլայ դեսպանախորհուրդին բանակցութեանց անկողմնակալ կերպով կատարուելուն։ Եւ սակայն ո՛չ Գերմանիոյ ո՛չ ալ Աւստրիոյ վարչապետները առանց կասկած մը կը տածեն։ Պիւլով իշխան շնորհաւորած էր իտալական կառավարութիւնը Վիսքոնթի Վինոսթայի պատուիրակ ընտրելուն առթիւ, ինչ որ բացարձակ ապացոյցն է Գերմանիոյ գոհունակութեան։ Գերմանիա և Աւստրօ-Հունգարիա վստահ են որ Իտալիոյ միութիւնը անկեղծ է երրեակ զինակցութեան հանդէպ։ Միեւնոյն ժամանակ գիտեն նաեւ որ Վիսքոնթի Վինոսթա վերջերս Ֆրանսայի հետ իր կնքած համաձայնութիւնը ստորագրելէ առաջ հաւանութիւնը ստացաւ երկու զինակիցներուն։ Հետեւաբար իտալական պատուիրակը ամէն հաւատիք կուտայ իր խաղաղասիրութեան մասին։

ԻՆՉ Կ'ԸՍԷ ՍԸՐ ԹՈՄԱՍ ՊԱՐԹԼԷԹ. — Սըր Թոմաս Պարթլէթ որ անգլեւֆրանսական համաձայնութեան կազմակերպիչն է, վերջերս Բարիզի այցելութենէն Լոնտոն վերադարձաւ. այս առթիւ իրեն ներկայացող թղթակցի մը հետեւեալ յայտարարութիւնները ըրաւ.— «Բացարձակ համոզում գոյացուցած եմ թէ անկարելի է որ մօտերս պատերազմ ծագի ա՛ւ է տէրութեանց միջեւ, և սակայն երբ երկու ազգեր անվերջ պատուազինութիւններով՝ շարունակ պատրաստուին, բնական է որ վտանգը մէջտեղ դոյութիւն կ'ունենայ և թեթեւ պատճառ մը կրնայ պատերազմ առաջ բերել։ Բայց եթէ երկու կողմերէն մէկուն պատուազինութիւնը աւարտած չըլլայ, դեռ պատերազմը ուշ է կերպով կը յետաձգուի, ինչ որ դարձեալ ամենամեծ ապահովներու կը մատնէ երկու կողմն ալ։ Ռուսերուն գրեթէ պատերազմը դեռ չդադարած՝ երկու կողմն ալ հաւասարապէս կազմ ու պարատ վիճակ մը ունէր և ամէն մարդ կ'սպասէր թէ, անմնդմէ՞ որը նախայարձակ պիտի ըլլար։ Պօէրական պատերազմն ալ ապացոյցն մըն է այս ըսածիս. եթէ նախագահ Քրիւկէր լրջութեամբ պատրաստուած չըլլար պատերազմի, բնականաբար պիտի չհամարձակէր՝ Անգլիոյ վերջնագիր ղրկելու. եթէ Անգլիա ալ պատերազմելու վիճակին մէջ չդգար ինքզինք տեղի պիտի չտար որ Պօէրները վերջնագիր ղրկեն։» Սըր Թոմաս շարունակելով խօսիլ, «Ֆրանսայի մէջ այսօր ա՛չ ոք կը կարծէ որ իրենց արկիրը անգամ մըն ալ կրնայ պայթիլ թշնամի բանակէ մը։ միւս կողմէ Գերմանիոյ դէմ յարձակողական մը վրայ ալ ոչ ոք կը մտածէ. նոյն իսկ տարակուսելի է որ Գերմանիոյ վրայ յարձակելու ծրագիր մը ունենան Ֆրանսացիք. սա կէտը սակայն բացայայտ է որ Ֆրանսա պաշտպանողականի համար սքանչելի ծրագիր մը ունի։ Երկու կողմի զօրավարներն ալ գիտեն որ ընդհարումի մը առաջին դրդռգները խիստ կատաղի ու արիւնռուշտ պիտի ըլլան։ Պատերազմական մանրամասնութեանց մշանելը անօգուտ կը նկատեմ. մինակ սակայն ըսեմ որ գերման զօրավար մը քիչ առաջ յայտարարեց ինձ թէ, եթէ Ֆրանքգերման պատերազմ մը ծագի, մէկ քանի օրուան մէջ ուր հարիւր հազար հոգի պիտի սպաննուին կամ վիրաւորուին երկու կողմէն։ Արդի պայմաններուն մէջ կարծուածին չափ դիւրին գործ չէ պատերազմը սկսիլը։ Գալով Անգլիոյ, ամենայն վստահութեամբ կրնամ յայտարարել թէ նոր դաշինքը պիտի հեռապնդէ իր նախորդին քաղաքականութիւնը, ապէ պէտք չէ հեռացնել սակայն թէ Անգլիա ամէն ա՛ւելի զինուոր զօրութեամբ օգնութեան պիտի հասնի Ֆրանսայի, Անգլիայի իրենց բարեկամ Ֆրանսայի ազատութեան ու դիրքի շարունակութիւնը մրայն իրը պէտք մը կ'ուզեն ապահովել։ Աւելի պարզ խօսած ըլլալու համար սա ալ կրնամ ըսել թէ, երբ բաց դրան քաղաքականութիւնը ապահովուի Մարոքի համար, այլեւս ամօթ է պատերազմը հաւանականութեան ու վտանգներուն համակերպիլը։ Երբ բաց դրան քաղաքականութիւնը ապահովուի, շարունակեց Սըր Թոմաս Պարթլէթ, Ֆրանսա բաւական չափով նպաստային հաւած պիտի նկատէ իւրքզինք եւ Գերմանիա ալ տեղի պիտի չտայ որ մանր մունր դիտողութիւններ ծագին։ Իսկ գալով Ֆրանքգերման յարաբերութեան որ ամէնէն կարեւոր դերը ունի խաղաղութեան պահպանման մասին, ցրաւելիւը դեռ շատ մօտ ատենի մէջ ծագում առած է երկու ազգութեանց միջեւ. և սակայն մրնդա ցարդ չէր պատահած մրնդապէս որ այսչափ անհիմն ալեկոծ բարեւոք յարաբերութեան մը պէտքը Ֆրանսայի և Գերմանիոյ միջեւ։ Ներկայ ատենը կրկնապատկած է երկու ազգերուն բարեկամութեան արժէքը։ Երկու ազգերուն համար ըզձալի այս բարեգամութիւնը շատ բնական պէտք մըն է, ինչ ոչ նախաքայլ պիտի ըլլայ անգլեւգերման բարեկամութեան։ Անգլուֆրանսական համաձայնութեան կարեւորութիւնը անուրանալի է. խաղաղասէրներուն ամէնքն ալ սակայն պէտք է լաւ հաւատան սա պարագան թէ, ֆրանքգերման բարեկամութիւնը իր ազդեցութիւնը պիտի տարածէ Անգլիոյ վրայ ալ։ Անէծ զատ անգլեւֆրանսական մերձեցումը բնաւ չի վնասեր ֆրանքգերմանական բարեկամութեան։ Մէկ խօսքով՝ խաղաղութիւնը այն տաեն հաստատ կուտան մը կ'ունենայ երբ Անգլիա, Ֆրանսա ու Գերմանիա անկեղծ համաձայնութեամբ մը կապուին իրարու հետ։

ՎԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ԳԻՆՈՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

Բերայի Թաղ. Խորհուրդին մէկ նոր ու գեղեցիկ ասօրինութիւնը, որուն համեմատ խիստ ազդարարագիր մը ուղղուած է Բերայի էօսթան վարժարանին և նոյն Թաղին մէջ գտնուող մրւս ազգային վարժարաններու ուսուցիչներուն՝ չը յաճախելու համար գինետուն և հանրային զբօսավայրեր, անգամ մըն ալ կուգայ ապացուցանել նոյն Պատ. Թաղ. Խորհուրդին անահման գուրգուրանքն ու գորովը, ինչպէս նաեւ պատուաբեր նախանձախնդրութիւնը իր խնամքին յանձնուած վարժարաններուն բարւոքման համար։

Այս անօրինութիւնը խիստ անհրաժեշտ դարձած էր արդէն Բերայի ազգ. վարժարանաց ուսուցչական խումբին, որոնցմէ շատեր, իրենց վազեմի սովորութեան համաձայն, գրեթէ առաւաւ իրիկուն ժամանակ կ'անցընէին նպարավաճառ-գինետուններու և հանրային զբօսավայրերու մէջ, ամենակոխ ընելով այսպէս ուսուցչական պատիւը։

Ցաւալի էր արդարեւ իրաց այս վիճակը, քանի որ անկարելի կը դառնար ու և է խեր սպասել գինով, հեշտամոլիկ և ծայրայեղօրէն զբօսասէր ուսուցիչներէ, որոնք ապահովաբար չէին կրնար ու չպիտի կրնային իրենց նուիրական պաշտօնը խղճմտութեամբ ու կանոնաւորութեամբ կատարել։

Այս տեսակէտով մանաւանդ, խիստ գովելի կարգադրութիւն մը կը դառնայ այս անօրինութիւնը։ Քանիցս ազդարարութիւններ եղած էին արդէն, ինչպէս կը լսենք, և կերեւայ թէ բաւական դէպի յաջդիմութիւններ ունեցած է Բերայի Թաղ. վարժարանաց, մասնաւորաբար էօսթան ուսուցիչներուն այս անպաշտան ընթացքը, որ Պատ. Թաղ. Խորհուրդը պաշտօնական հանգամանք մը տալ ուզած է իր ազդարարութեանց, իր պաշտօնագրին մէջ յայտարարելով մրեւնոյն առեն թէ՝ հակառակը գործադրողին, այսինքն՝ իր ընթացքը շարունակողին՝ նախ ամսականին քառորդը և երկրորդաբար պարագային մէկ ամսականը պիտի զեղչուի, երրորդին ալ՝ իր պաշտօնէն վերարուելու պայմանաւ։

Վստահենք թէ այս ազդու և կրճատ տօրինութիւնով, էնտեան վարժարանը կանոնաւոր չըլլան մը կը բերէ, և ուսուցիչները բոլորովին հրաժարելով իրենց այս մոլութիւններէն խղճմտութեամբ ու ոիրով կը վերաբերուին իրենց դպրոցին օրուն բարեկարգման և բարձրացման համար, ա՛յնքան խնամք և զոհողութիւն ցոյց կուտայ Թաղ. Խորհուրդը, և ասոնց համար Ս. Երրորդութիւն եկեղեցին ամսական այնքան պատուելի գումար մը կը վճարէ։

Փափաքելի էր որ ուրիշ Թաղ. Խորհուրդներ ալ օրինակ առնելով Բերայէն, նոյնօրինակ ազդարարագիրներ ուղղէին իրենց խնամքին յանձնուած վարժարաններուն մէջ պաշտօնավարող ուսուցիչներուն, եթէ այս վերջինները իրենց բան գործ ըրած են առաւ իրիկուն գինետունները և հանրային վայրեր յանախել։

Փափաքելի էր ըսինք, որովհետեւ ուսուցիչները որ պաշտօնունին տալոց բարոյականը կազմել, էն առաջ երբ իրենք անարատութեան հեղինակ կը հանդիսանան, բնականաբար չեր օրինակ կ'ելլան իրենց աշակերտներուն, որոնք ա՛ւ յարգանք կ'ընծայեն իրենց և ա՛ւ ալ ակնածանք մը կը տածեն իրենց հանդէպ։

Եւ արդարեւ, ինչպէս կ'ուզէք որ աշակերտ մը որ առջի իրիկուն իր դպրոցի Տնօրէնին և կամ ուսուցիչին գինով վիճակի մէջ տապալտիլը կը տեսնէ փոդոցներու, հետեւեալ առաւուն անոր ատան խրատներն ու բարոյական քարոզները լսէ։

Չէ՞ մի որ աշակերտը պիտի կրնայ այդ պարագային ուսուցչին երեսն ի վեր պոռալ և կամ գալէ մաքէն անցընել։

—Բժիշկ՝ բժշկա՛ զանձ քս։

Եւ յետոյ, դասարանի մէջ գինովութիւն և մոլութիւն հոգալ ուսուցիչ մը ինչպէս պիտի կրնայ իր դասերը աւանդել։ Չէ՞ մը որ անուշ տեղը պիտի կապէ, և պիտի սպասէ դասի ժամերուն արագ լրանալուն։ Ճշմարտապէս ցաւալի է չիմակը որ մեր ազգանուն դաստարակութեան ու բարեկրթութեան խնամքը յանձնուած է այս կարգի ուսուցիչներու, որոնք իրենց կշռումին գիտակցութիւնը չունին, իրենց պաշտօնին բարձրութիւնը չեն ըմբռներ, և հասարակ վարձկաններու պէս կ'աշխատին, էրբ թէ՝ աչքը ներկելով յանախ իրենց տեղերուն։

Ամէնն աւելի ուսուցիչները պէտք է որ իրենց բարոյականին հոգ տանին, որպէս զի աշակերտներն ալ օրինակուին անոնցմէ, որոնք անոնց ծնողքներէն վերջ, անմիջապէս եկող բարոյական դարերն են։

Պէտք է վարել վարժարաններու նուիրական սեմերէն բոլոր գինով, մոլի ուսուցիչները, որոնք աւելի՝ աշխարհիկ արհեստներու կոչումը թերեւս ունին իրենց մէջ և զուրկ են բացարձակապէս ճշմարիտ վարժապետի մը արժանիքներէն։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՐԸ երէկ առաւաւ նախագահեց Մայր եկեղեցի՝ արքեպիսկոպոսներուն և Ամենայն առաքիչ գեղեցիկ քարոզ մը խօսեցաւ։ Արքեպիսկոպոսներէն վերջ Ն. Սրբազնութիւն Պատրիարքարանի դահլիճին մէջ ընդունեց չնորհաւորութիւնները եկեղեցական և աշխարհական ծանօթ անձնաւորութիւններու, ինչպէս նաեւ Մայր եկեղեցոյ, Դուսգաբաի Դրօի, կէտիկ Փաշայի, Եէնիգաբաի Թաղ. Խորհուրդներուն և դպրաց դասերուն չնորհաւորական այցելութիւնները։

*** Ս. Պատրիարքը հեռագրով Ա-

Վանկումդի էֆֆեար

1906

Nach Muster!



մանրը չնորհաւորեց Ընդհ. Հայոց Ս. Հայրապետին, Կիլիկիոյ Կաթողիկոսին և Երուսաղէմի Տ. Ցարութիւն Պատրիարքին։

⁂ Երուսաղէմի Պատր. Փոխանորդ Տ. Եղիշէ Մ. վրդ. եւս, երէկ Երուսաղէմատան մէջ ընդունեց եկեղեցականներու և աշխարհականներու չնորհաւորական այցելութիւնները։ Տ. Եղիշէ վրդ. չնորհաւորական հեռագիր մը ուղղեց Տ. Ցարութիւն Ս. Պատրիարքին։

⁂ Տ. Դէորդ եպիսկ. Երէցեան և Տ. Ղեւոնդ վրդ. Մագսուտեան երէկ Երուսաղէմատան մէջ ընդունեցին բազմաթիւ եկեղեցական և աշխարհական անձնաւորութիւններու չնորհաւորութիւնները։

⁂ Կաղանդը Ոբքանոցին մէջ.— Երէկ Ազգ. Հիւանդանոցի հիւրասրահին մէջ կատարուեցաւ Ս. Ցակոբայ Որբանոցի որբերուն ու որբուհիներուն կաղանդէքի հանդէսը։ Սրահը զարդարուած էր։ Որբերն ու որբուհիները Տնօրէն Միքայէլ էֆ. Նալպանեանի և միւս ուսուցիչներուն առաջնորդութեամբ եկան։ Ներկայ էին՝ Որբանոցի խնամակալներէն Ցակոբ Գօրեան և Լեւոն Բանիկեան էֆ.ները և խնամակալուհիներէն Տիկին Գարամանեան և Սր. Միւէնեանեան, և Հիւանդանոցի պաշտօնէութիւնը։ Երկսեռ որբերը հանդէսը բացին գեղեցիկ երգով մը և յետոյ մէջ ընդ մէջ արտասանութիւններ ու մենախօսութիւններ կատարեցին, որոնք ներկաներուն վրայ լաւ տպաւորութիւն մը թողուցին։ Ցիշատակութեան արժանի են մանաւանդ որբուհիներուն արտասանած մենախօսութիւնները։ Երկու որբեր իրենց արտասանած արտախօսութիւնը մէջ խիստ տխուր շեշտերով յիշատակեցին իրենց ապրած մէջվայրին՝ Որբանոցին առաջնորդական տեսակէտով անյարմար ըլլալը։ Ի վերջոյ պզտիկ որբուհիները պարեր խաղացին, որոնք ծափահարուեցան։ Որբանոցին Խնամակալութիւնը այս տարի որբերուն առատ նուէրներ գնած էր, զորս բաժնեցին ներկայ խնամակալուհիներն իրենց ձեռքով, ու որբերն ուրախ և գոհարթ մեկնեցան իրենց տեղերը։

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ Ս. Պատրիարքը տեղւոյն Լուսաբարապետ կարգած է Տ. Թադէոս վրդ. Եկաւեանը, որ առաջին ձեռնասուն վարդապետն է Եւոյ Պատրիարքին և հեղինակ Աստուածաշունչի «Համաբերանի»։

Ս. ՓՐԿՉԵԱՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ ՄԱՏՐԱՆ ՇՐՆՈՒԹԻՒՆԸ. — Ինչպէս գրած էինք ապէ առաջ, Ագաթան և Կարապետ էֆ. Թանթապրունեան, ի յիշատակ իրենց ողբացեալ հարազատին՝ Դիոգրէսի, յանձն առած էին Ս. Փրկչի մատուռը ի հիմանէ վերաշինել։ Այս անգամ Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը Պատրիարքարանի հաղորդելով այս գովելի նպատակը, խնդրած է անոր վաւերացումը և յիշեալ նուիրատու եղբարց ուղղեալ օրհնանքի կոնդակով մը արտօնել կատարումը, որպէս զի Ս. Տաճարին հիմնարկէքը կատարուելով, աւարտի մինչեւ Հայ բարձման օրը։

ՆԻԿՈՍԻԱ-ԳԱԼԱՏԱՅԻ վաճառական Թաւշանեան էֆ.ի կինը. Տիկին Աբաքար Թաւշանեան, ապէ մէկ քանի օր առաջ 100 օսմ. ոսկի նուէր մը ղրկած էր Մարդան էֆ. Մուրատեանի, բաժնելու համար մայրաքաղաքիս աղքատախնամներուն, որպէս զի անոնք ալ իրենց կարգին բաժնեն իրենց թաղերու աղքատներուն։ Մրհրան էֆ. Մուրատեան առջի օր այդ գումարէն 30 օսմ. ոսկի ղրկեց Գում Գրքոյ աղքատախնամին, որ զայն բաժնեց Նուրիատաւ Տէրկինին փափաքին համաձայն։

ԳԱԲՐԻԷԼ Էֆ. Էլիկիրզէլի յուղարկաւորութիւնը կատարուեցաւ երէկ Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցիին մէջ։ Թէեւ Ս. Պատրիարքը պիտի նախագահէր, սակայն սուգին պատճառաւ իր կողմէն ղրկեց Պատր. Փոխանորդ Տ. Գաբրիէլ Սրբազանը և Տիրայր ու Ղեւոնդ վարդապետները։ Հանգուցեալին կապը, ինչպէս ստուգուած է, ոչ թէ 1000 ոսկի է, այլ 500 ոսկի։ Այս գումարը նուիրատուին փափաքին համաձայն պիտի յատկացուի Սամաթիոյ և Կեղ. Վարժարանի աղքատիկ ուսանողներու գրենական պիտոյքներուն։

ՋՄՇԿԱՆԱԳԻ Կրօն. և Քաղ. Ժողովներու հաստատութեան Պատրիարքական կոնդակը ղրկուեցաւ։

ՊԱՆՏՐՄԱ-ՊԷԼԷՔԻՍԻՐԻ Պատր. Փոխանորդ Տ. Կարապետ Մ. վրդ. Մաղլէմեան, շաբաթ օր Պատրիարքարան երթալով իր հրաժեշտի ողջոյնները մատոյց Ս. Պատրիարք Հօր, որ օրհնեց ու քաջալերեց զայն և բարի երթ մաղթեց։ Դիրապատուութեան, յանձնելով նաեւ պաշտօնական գրութիւնները։ Տ. Կարապետ Մ. վրդ. յետոյ այցելեց Պատրիարքարանի դիւանապետներուն։ Նորընտիր Պատր. Փոխանորդը յետոյ ուղղակի չգնաց ուր ողջերթի գացած էին Պատրիարքարանի արձանագրութեան դիւանի տեսուչ Մկրտիչ էֆ. Մելիքեան, թերթիս աւագ խմբագիր Երուանդ էֆ. Տ. Անդրէասեան, Պարտիզակցի ազգայիններ և համակիրներու խումբ մը։

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ Հոգաբարձութիւնը, ինչպէս ամէն տարի, այս տարի ևս գեղատառ ուղերձով մը, փառակալմ և սկզբոյ ընդարձակ և պարզ օրացոյցներ ղրկած է Ընդհ. Հայոց Ս. Հայրապետին։

⁂ Հոգաբարձութիւնը որոշեց առ. կեց եռաբ իր նիստերը փոխանակ հինգշաբթի, երեքշաբթի օրերը գումարել, իսկ Կալուածոց Հոգաբարձութիւնն ալ հինգշաբթի օրերը։

ԷՏԻՐՆԷՅԻ առաջն. տեղապահ Տ. Արսէն քահանայ, Տ. Դանիէլ Մ. վարդապետի առաջնորդական ընտրութիւնը հաստատելուն համար չնորհակալութիւն յայտնած է Պատրիարքարանի և խնդրած է որ առաջնորդին Կայս. Պէրաթը փութացուի Ս. Մենդեան ասներէն առաջ, ըստ որում առանց անոր անհնար է, Առաջնորդին պաշտօնավարութիւնը։

ՐՈՒՄԷԼԻ ՀԻՍԱՐԻ Նորընտիր Թաղական Խորհուրդը իր դիւանը կազմած և յայտագրած է Պատրիարքարան հաստատութիւնը խնդրելով։ Վարիչ վրդ. տեղւոյն առժամեայ քարոզիչ կարգուեցաւ։

ԳՈՒՄ-ԳԱԲՐԻԻ Աղքատախնամը շաբաթ իրեկուն թաղին մէջ շրջագայելով մօտ 4200 ղրուշի գումար մը հաւաքեց, տօնական օրերու աղքատ տեղւոյն աղքատներուն հաց, միս ևն. բաժնելու համար։

ՁԱՐԱՍԱՆՃԱՐԻ Գաւառ. Վարչութիւնը համակերպելով Ասան Ժողովին որոշման, որուն համաձայն Տ. Կորիւն վարդապետ Մուշի տեղապահութեան պաշտօնին կոչուած է, խնդրած է Պատրիարքարանէն, հրամայել Վիճակին առաջն. փոխանորդ կարգուած Տ. Ցովհաննէս վրդ. Ցակոբեանի, փութալ ժամ առաջ Զարասմագ, ուր կարգ մը եկեղեց. կրթ. կարեւոր գործեր կը կատարուին իր ներկայութեան։

ԲԻԼԻԱԿ շաբաթաթերթը, որ հինգ տարիէ ի վեր Բրօֆ. Ցակոբսն Ճէճդեանի խմբագրութեան տակ կը հրատարակուէր, նոր տարէն սկսեալ այլեւս պիտի չհրատարակուի, ինչպէս կը ծանուցանէ յարգելի Բրօֆէսորին գրած մէկ հրաժեշտը։

"ԱՐԵՒԵԼԵԱՆ ՄԱՍՈՒԼ,,

Իզմիրի Արեւ. Մամուլի նոր տարւոյ բացառիկ թիւը հրատարակուեցաւ 16 էջի յատկանշմամբ մը, գրական ճոխ պարունակութեամբ։

Այս թիւին մէջ յօդուածներ ունին Արտաշես Ցարութիւնեան (Զիւնը, բանաստեղծութիւն), Ց. Ալիքար (Ամուսական առամ մը), Ց. Դալանեան (Տարեկան Քրոնիկ), Դ. Զարուհի (Ա. Նանական համակերպութիւնը), Մ. Ա, Պարամեան (Կաղանդի առթիւ, ստանաւոր), Վաղինակ (Պոլսոյ կեանքը, թղթակցութիւն, կենսագրական գիծեր Քարմի, ևն. վրայ)։ Էլիզ Հաճեան (Աղջկան մը անէջքոտները), Մ. Ու. դուլեան (Կուսութիւն, ոտանաւոր), Ճօրմակ ու սեւ, Շերլօք Հոլմսի յաջողութիւնը, և լուրեր։

Կը ծախուի բոլոր ցրուիչներուն քով, 40 փր.։

ՄԱՆԶՈՒՄԻԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆԸ

ՄԱՀ

Ցարութիւն աղա Խաչերեան Դեկտ. 26ին մեռաւ Էրզինճիկի մէջ։ Ցուղարկաւորութեան նախագահեց Տ. Մրքայել քհ. Պիւլպիւլեան։ Հանգուցեալը նորակոյս եկեղեցւոյ շինութեան համար կարեւոր գումար մը նուիրած էր և բարի համբաւ մը կը վայելէր։

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Կ. ՊՈԼՍՈՅ

(1905 Դեկտ. 31 շաբաթ)

ՑՈՐԵՆ

Դերմակ Առաջին օրեան	41	ֆր.
» երկրորդ »	40-40½	»
Մախլութ »	35-37	»
Ջավասրլը »	34	»
Ալեր առաջին, օրեան	41	ֆր
» միջին տեսակ	39½-40½	»

Ալեր ժամանեց 6 վագոն ցորեն Ք. Գաղաց։

ԱԼԻՒՐ

Գոպանեան քրմա Ա. պարկը	77	ղ.
» » Բ. »	73	»

ԲՈՒՐ

Օրեան 19 փաթաթ։

ԳԱՐԻ

Գէօմէնէ 14-14¼ ղրշ. դրիւը
Մէրսին և Բուրմէլի 13-13¼ ղրշ. դրիւը։

ՆԵՐՔԻՆ

ՊԱՇՏՕՆ.— Վանի Կաւազ գաւառակին գայմագամ անուանուեցաւ Շապարի գայմագամ Ֆուատ պէյ, որուն յաջորդեց Կաւազի գայմագամ Հայարապէյ։

⁂ Կրթական Նախարարութեան քննիչ մարմնոյն անդամ կարգուեցան Անմէա Բրիֆօթ ու Քէնան պէյերը։

ԿՐՕՆՔԻ ՈՒՍՈՒՄԸ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՄԷՋ.— Նկատելով որ իսլամական վարժարաններէն շրջանաւարտ ուսանողները բարձրագոյն պահանջման տարիճանով պետութեան և երկրին հանդէպ բարւոք ծառայութիւնները պիտի կրնան մատուցանել ուսանող հաւատաքի բարոյականով։ Կայս. Իրատէ մը հրամայեց որ ուսանողներուն բարոյական առաքինութիւններով օժտուելուն աւելի ևս հոգատարուի։ Այս Իրատէին համաձայն վարժարաններուն մէջ տեսուչները և ուսուցիչները ուշադրութիւն կը դարձնէին ուսանողութեան դասախօսութեան հետ բարոյականին ալ։ Բայց այս մասին ասոնցմէ մը եւս ապահովութեան և պահանջուած հաստատութեան համար Նախարարաց Խորհուրդին որոշման վրայ, Կայս. Նոր Իրատէի մը համաձայն Կրթական Նախարարութեան խորհուրդին և քննիչ մարմնոյն անդամներէն կրօնական ատենաւորները դեր. Տնօրէն կարգուեցան կայս. Միլքիէ, իրաւաբանական, Տարիւ-Խայր, Տարիւշ-Նէֆաքա, Մէրճանի, Վէֆայի և Սկիւտարի Իտաթէ, քաղաքային բժշկական, քաղաքային երկրաչափական, արհեստից, Սուլթանիէ և Նիմանէի Թէրաքքը վարժարաններուն, որոնք մշտ Կրթական Խորհուրդին մնայուն հակակշռին պիտի ենթակուին։

ՍՊԱՐԱՊԵՏ Բիզա փաշա որ հիւանդ էր ժամանակ մը ի վեր, ապաքինեցաւ։

ՐՈՒՄԷԼԻԻ ԵԼՄԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ.— Ընդհ. Քոնիչ Հիլմի փաշայի նախագահութեամբ կազմուած Նիմական Յանձնաժողովին աւագ քարտուղար կարգուեցաւ Սելանիկի Նահանգին երկրագործական քննիչ Վիթալիս էֆ., որուն օգնական կարգուեցաւ փաստաբան Ժողէֆ Քարաս էֆէնտի։ Քարտուղարութեան երկու ուրիշ պաշտօններու համար ալ մրցում մը բացուած է։

ՊԱՂՏԱՏ-ՔԷՐԿԷԼԱ ԵՐԿԱԹՈՒՂԻ.—Պաղատի երեւելիներէն Եաքուպ Խաք փաշա արտօնութիւն խնդրեց Պաղատէն մինչեւ Քէրպէլա և Նահիֆէ երկաթուղի մը շինելու։ Հարցուցուած շինութեանց նախարարութիւնը կը քննէ այս ծրագիրը։

ՀԱՆՐ. ՊԱՐՏԷՒ ՎԱՐՁՈՒԹԻՒՆԸ.—Մօնթքէor վերապահութեամբ կը ծանուցանէ թէ Հանր. Պարքի վարչութեան թղթակցութիւններու ընդհ. Տնօրէն կամ ս'Առնու կը հրաժարի։ Իրեն պիտի յաջորդէ Սելանիկ-Պոլիս և Իզմիր-Բասարա երկաթուղիներուն Տնօրէն Մ. Ալէքսիս Ռէյ, որուն ալ պիտի յաջորդէ երկաթուղիներու ընդհ. Ռէժիսոր կարեւոր պաշտօնեաներէն Մ. Մորիս Օպուանս, եղբայր՝ Սամ. Պանքայի նախագահ անօրէն Մ. Կաթոն Օպուանսի։

⁂ Հանր. Պարքի վարչութեան ֆրանսական պատուիրակ հրամանատար Պէրժէ և Տնօրէն կամ ս'Առնու որոնք Բարիզ կը գանուէին, շաբաթ օր Պոլիս դարձան։

ՆՈՐ ՏԱՐԻՆ.— Հին Տամարի Կաղանդին առթիւ, երէկ բարձր. Մեծ Եպարքոսը, Արտաքին գործոց Նախարարը և տարիշ պետական ատենաւորներ, իրենց չնորհաւորական այցելութիւնները ղրկեցին, ուստ դեսպան Մ. Զինովիէվի, հելլէն դեսպան Մ. Կրիբարիսը, սերպական դեսպան Մ. Սիմիչի, ռուսէն դեսպան Մ. Լահովարիի և Դարատաղի ու Պալկար գործակատարներու։ Երէկ կրօնական արարողութիւններ կատարուեցան նոյն դեսպանատուններու մատուռներուն մէջ և յետոյ չնորհաւորական ընդունելութիւններ կատարուեցան։ Դեսպանները մասնաւոր ներկայացուցիչներ ղրկելով զիրար չնորհաւորեցին։ Ֆէնէրի Պատրիարքարանին եւ Պալկար էկզարքարանին մէջ ալ մասնաւոր արարողութիւններ կատարուեցան և չնորհաւորութիւններ ընդունուեցան։

ՊՈՒԼԿԱՐ ԱՒԱԶԱԿՆԵՐԸ. — Օսմ. զինուորներու խուզարկութեանց պատճառն Քորինֆայի մօտերը երեւան հանուեցաւ Պալկարիացի պէտ Պուժէ, որ ընդհարման մէջ ոստանուեցաւ, իսկ կնոջ հագուստ հագած երեք ընկերները ձերբակալուեցան։ Պորուսա գիւղին մէջ ալ երկու աւազակ ոստանուեցան և երեքն ալ վիրաւոր ձերբակալուեցան։

ԴՐՈՇՄԻ ՆՈՐ ՕՐԷՆՔԸ. — Դրոշմատուրքի նոր կանոնագրին 9դ յօդուածին Ա. հատուածին 6 թիւ արամադրութեան համաձայն պաշտօնական անձերուն մասնակցողներուն երաշխաւորներէն առնուած առժամեայ երաշխաւորագրերուն կամ գրուած յանձնաժողովներուն համար 5էն մինչեւ 20 ղ. դրոշմատուրք կը գանձուէր։ Այս մասին եղած դիմումներուն վրայ, դրոշմատուրքի վերաքննիչ յանձնաժողովը, որոշեց թէթեւցնել նոյն տուրքը և ծանոյց ամէն կողմ որ ապէրիչ եղած նոյն երաշխաւորագրերուն մէկ ղրուշի չափ դրոշմ փակցուի, ինչպէս նաեւ յետոյ գրուելիք յանձնաժողովներուն և բացատրութեանց համար ալ նոյնպէս մէկ ղրուշի դրոշմ փակցուի։

⁂ Կալուածներու վաճառման եւ փոխանցման իրմատպագիրներուն 2 ղ.ի դրոշմաթուղթ պէտք է փակցուի, նոր օրէնքին համաձայն։ Բայց, նոյն իրմատպագիրները, որոնք Հիճազի երկաթուղիին ի նպաստ պատրաստուած են, իրենց ճակատը կը կրեն մէկ ղ.նոց դրոշմի ենթակայ ըլլալու հատուած մը։ Հետեւաբար, շատ տեղեր փոխանակ, 2ի մէկ ղ.նոց դրոշմ փակցուած էր անոնց։ Այս պակասներուն, որոնք կոչմէ ամբողջացուելը խնդրոյ առարկայ եղաւ վերջերս։ Որոշուեցաւ որ ցարդ պակաս դրոշմուած նոյն իրմատպագիրները եթէ պատրաստ են և եթէ գործածելը կարելի է, անոնց տէրերը լրացնեն պակասը։ Իսկ որպէս զի սահկից եռաբ սասկ սխալներու տեղի չտրուի, հրամայուեցաւ իրմատպագիրներուն վրայի հատուածը ուրել կամ ջնջել։

ԲԱՐԻՁի ՄԷՋ ՄԱՁԿԻԹ մը հատատելու համար ֆրանսական կառավարութիւնը գեսին մը նուիրելու պատրաստակամութիւն յայտնեց։ Մաշկիթը պիտի չենուի Սէնի եղերքը, ա'Օլսէյի քարափին վրայ։

ԱՒՏՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ.—Մերիզմիրեան պաշտօնակից Խրսմէք լրագրին արտօնատէր փաստաբան Իպրահիմ Բէգիք պէյ, նոյն քաղաքին մէջ առեւտրական վարժարան մը հաստատեց, Պալսոյ և Սալանիկի նոյն կարգի հաստատութեանց օրինակին վրայ։ Այս նոր դպրոցին ուսմանց ծրագիրը, արեւտեսական գիտելիքներէ, զատ կը պարունակէ նաեւ թուրքերէն, ֆրանսերէն, անգլերէն և յունարէն լեզուները, բացի թուրքերէնէ որ ստիպողական է, մնացեալները կամաւոր։

ՆՈՒԱԶՈՒՐԻ.— Դաղթականներու հիւրանոցին համար օրական 10էն մինչեւ 150 օխայի և ի հարկին աւելի ալ հաց պիտի գնուի նուազուրդով։ Փափաքողները պէտք է դիմեն Դաղթականներու Ցանձնաժողովին։

ԾԽԱԽՈՏԻ ՐԷՅԻՆ այսօրուընէ սկսեալ հրապարակ պիտի հանէ նոր տեսակ ծխախտ մը «ալեա թաթլը սէրթ» անունով, որուն տերեւները ձեռքով կարուած ըլլալով ընտիր են և ծխասէրներուն ճաշակին յարմար։ Այս նոր տեսակը պիտի ծախուի քիլօն 70 ղ.էն եւ պիտի ունենայ 500, 100 և յիսուն կրամոց տուփեր։

ՆՈՐ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ.— Սելանիկի Համիտիյէ մեծ հիւանդանոցին ի նպաստ պարգեւաւոր վիճակահանութիւն մը պիտի կազմակերպուի, որմէ տարին 6000 ոսկիի չափ հասոյթ մը պիտի մնայ հիւանդանոցին։

ԴՐԱՄԱՐԿՂԻ ԽՈՐՏԱԿՈՒՄ.—Դրած էինք թէ Սիրքէճի, էքսէրճեան պղնձեղէնից վաճառատան դրամարկղը գողցուելով բացուած է։ Գողցուածներուն արժէքն է 26000 ղրուշ։ Գողերը դուրսէն մտած էին։ Իր կասկածելի ձերբակալուեցան քանի մը հոգի, որոնք անցած շաբաթ ուրիշ խանութի մը դրամարկղն ալ կոտրած էին։

ՄԵՍ-ՇՈՒԿԱՑԻ մանաւանդ Իպրահիմ աղա որ իր գիտով զուկէն վիրաւորուած էր, մեռաւ։ Ինչպէս յայտնի է նոյն ծնողասպանը իր մայրն ալ սպաննած էր նոյն օրը։

ՀՐԴԵՀԻ ՍԿԶԲՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ.— Երէկ իրիկուն Թաւալ-Բազար, Եաղճի Խանի կից դերձակ Սրիսթօի խանութին վրայի սենեակէն հրդեհ ծագեցաւ բայց հասած անմիջական օգնութեանց չնորհիւ առաջը առնուեցաւ։

ՇԻՐ ՊԱՐՈՆՆԵՐՈՒՆ նոր դիւրութիւն մը ընծայելու համար, Բերա Բաւմէլի Բաժ հաստատուած դերձակ Թադէոս էֆ. Անսուրեան, բալթօցու, քօթիմցու, ըրսէկնօթցու և բարբարիւցու՝ անգլիական և ֆրանսական ընտիր կերպասներու ճոխ մթերք մը բերել տուած է յատկապէս նորոպայէն, որոնցմէ ամէն տեսակ զգեստ յանձն կ'առնէ պատրաստել յամախոշդներուն, շաբաթական վճարումներու փոխարէն։ Անոնք որ թէ' չիք, թէ' տոկուն, թէ' ուժան և թէ դիւրամատչելի պայմաններով հագուիլ կ'ուզեն պէտք է դիմեն, Բերա, Շիտակ Ճամբայ, Բաւմէլի Բաժ հաստատուած Անսուրեան դերձակատունը։

ՎԻԺՈՒՄԻ ՏՌԱՄ

17 ՏԱՐՈՒ ՀԱՐՍԻ ՄԸ ՄԱՀԸ

Թուրք թերթերը երկու օրէ ի վեր կը զրաղին ընտանեկան ահռելի առասմի մը մանրամասնութիւններով, որ այս օրերս երեւան հանուեցաւ և ընդհ. դատախազութիւնը ձեռք առաւ գործը։ Առաւաւին դէպքը.—

Պոլիս, Քիւչիւք Թօվաճըլար թաղին բնակիչներէն թաշկինակավաճառ Մէհմէտ էֆէնտի, ասկէց 5 տարի առաջ, իր դեռատիս աղջիկը Մելիհան կնութեան կուտայ իր արհեստակիցներէն Ֆաթիհ բնակող Թահսին էֆ.ի։ Փեսին տան մէջ կը բնակէին հարսին տալը և էրկանը մեծ եղբայրը իմամ Շեվքէթ էֆէնտի, որ կը վարէր տունը։ Հարսին և տալօղ միւնետ քիչ եռք հակառակութիւն մը կ'ելնայ։ Մելիհա քանի մը անգամ կը գանգատի հօրը թէ տալը կը նեղէ զինքը, բայց իր խօսքերուն ականջ չեն տար։ Հէք հարսը իր աղջիկնակին սիրոյն, որ հիմա 4 տարու է, կը համբերէ ամէն բանի, կը ասկայ իրեն եղած բոլոր զրկանքներուն և այսպէս կը շարունակուի կեանքը բաւական տանեն։ Երկու տարի առաջ, Մելիհա երկրորդ անգամ ըլլալով յղութեան նշաններ կը սկսի ցոյց տալ, բայց տալը և ամուսնին եղբայրը հակառակ ըլլալով երկրորդ զաւակի մը ծննդեան, կը սպիտկն Մելիհան որ առաջը առնէ։ Մելիհա կարեւորութիւն չտար անոնց այս խօսքերուն, բայց վեց ամիս ետքը, երբ մայրութեան բացայայտ նշանները կ'երեւին, նորէն ճնշում կը բանեցնեն որ առաջը առնէ։ Հարսը բացարձակապէս կը մերժէ այս չարաշուք առաջարկները եւ կը դիմադրուէ սպառնալիքներուն։ Անոնք սակայն ալ աւելի կ'սկսին նեղել զինքը, տան մէջ ծեծ ու կռիւ կը ծագի, այնպէս որ տարբաղդ աղջիկը վերջապէս կ'ստիպուի տեղի տալ անոնց։ Տալը, որ մը, բաղնիք տանելով զայն, վիժումի դեղ կը խմցնէ։ Այդ օրը Մելիհա, հանիւ տան դարձած կ'սկսի առատապէս ասատիկ խիթէ մը, որով բժիշկ Հաֆըզ Հիլմի պէյը կը կանչուի։ Բժիշկը անսովոր վիճակ մը տեսնելով հիւանդին վերայ կը սկսի հարցափորձել, եւ կը հարցնէ թէ ինչ դեղ խմած է։ Բժիշկը կը հասկնայ որ թշուառ կինը թունաւորուած է, հետեւաբար կը պնդէ իր հարցումներուն վրայ։ Մելիհա հետեւեալ խոստովանութիւնը կ'ընէ արտասուալից.— «Ներէն յղի մնացի, ներս Շեվքէթ էֆ. և տալս ըսելով թէ մէկ զաւակը կ'օգտէ, ստիպեցին որ վիժում։ Ասանց լեզուէն ազատելու համար ամէն բանի յանձնառու եղայ։ Ինծի բաղնիք տարին, բաղնիքին քովի փերեզակէն զարա պաս եաղը առնելով ինծի խմցուցին, մինչեւ վերջը գլուսս վրայ կեցան, որպէս զի ամբողջը մէկէն խմեմ»։ Տօքթոր Հիլմի պէյ կը փորձէ թոյնին առաջքն առնել, բայց կարելի չըլլալով, Մելիհա 18 ժամ վերջը կը մեռնի։ Մահէն եռք թաղապետական բժիշկը գալով տեղեկագիրը խմբագրած պահուն ականջին կը հանդիպի «Եղանգներուն տակը կապուացեր է» խօսքը, որով ուրիշ բժիշկ մըն ալ կը կանչէ։ Այս երկրորդ բժիշկը առն ոտք կոխելուն պէս, Մելիհայի ամուսին եղբայրը՝ Շեվքէթ էֆ. բժիշկին դէմ ելնելով կ'ըսէ.— «Եռ աղջկան հայրն եմ. մէկէն կասկած չունիմ։» Այսպէս կը փակուի խնդիրը, և թաղումը կը կատարուի։ Սակայն հանգուցեալին հայրը, Մէհմէտ էֆէնտի այս օրերս լսելով այս ահռելի արարքին մանրամասնութիւնները, դիմեց Պոլսոյ Նախագահ Առնանին Ընդհ. Դատախազութեան, և խնդիրը այսպէս պատմելով ուելցուց։ «Աղջիկս մեռած ատեն, մարմինը ցոյց չուրին ինծի։ Հիմա, լսած խօսքերս կասկածներս արթնցուցին»։ Մէհմէտ էֆ. որ աղջկան թունաւորուելուն իրր վկայութիւն ցոյց կուտայ Տօքթ. Հիլմի պէյի գրած դեղագիրը եւ դայեակ մը, որ կանչուած և մերժած էր նայիլ հիւանդը։ Մէհմէտ էֆ. դիազնութիւն պահանջած ըլլալով Ոստիկանութեան Դրան բժիշկ Սիմոն, Տիմիթրաքի և հարիւրապետ Ֆէյզի պէյերը, վիրաբոյժ Նէճմէտտին էֆէնտի, Պոլսոյ ընդհանուր դատախազի օգնական Ճէմիլ պէյի հետ, Էֆիրնէ Գաբուի գերեզմանատունը երթալով բանալ տուին Մելիհայի դերեզմանը։ Տարաբախտ մայրը որ դագաղով թաղուած էր, հանուեցաւ փոսէն և դիազնութիւնը կատարուելով, տեսնուեցաւ որ Մելիհայի մարմինը փտած չէր, հակառակ վեց ամիս առաջ թաղուած ըլլալուն։ Ստամոքսը և աղիքները հանուելով բժշկական Վարժարան զրկուեցան տարբալուծուելու համար։

⁂ Սպասի այս սրատաւալ դէպքին առթիւ հետեւեալ տեսութիւնը կ'ընէ. — Հարկ չկայ բացատրել թէ վիժումը օ'րքան անիծեալ, խիղճի ու բարոյականի հակառակ արարք մըն է և այս եղեռներուն ախրատարուս պատմութիւնները կը յուզեն ամէն օրուան սէր մարդ։ Վերոյիշեալ վիժման եղեռնը երկու սիրակամի մահուան պատճառ եղաւ, մէկը դեռ աշխարհի վայելքներուն բաղձանքովը տալի 17 տարու դեռահաս կեանք մը, և միւսը քանի մը ամիսէն լոյս աշխարհ ռանելու սահմանուած էակ մը։ Պէտք չէ որ այս կարգի դէպքերը թերթերու մէջ արձանագրուելով, միայն յուզման առիթ ըլլան։ Մելիհա հանրի, ընտանիքի մը մէջ մտաւ, ուր իրեն դէմ գտաւ ներ մը և տալ մը, որոնք այդ դեռատի հարսէն զատ ուրիշի մըն ալ ժամանումը չէին ուզեր։ Ի՞նչ ասա կալի վիճակի ենթարկուեր է ան որ «ասանց լեզուէն ազատելու համար սրատհատորը զոհելու» գաղափարին տեղի տուեր է։ Իր ասոյներուն պատրաստած դեղը խմեր է, սպաններ է իր արդանդին պտուղը և յետոյ ինքը ալ անոր հետեւեր է դեպի անդրաշխարհ։ Կարելի չէ բառ գտնել որակելու համար տալտղն ու ներոյը վայրագութիւնը՝ որ միակ պատասխանատուներն են տուժին։ Ընտանիքներու մէջ ոէր և համարաշխութիւն միշտ չի գտնուիր, բայց զայն սերիի մը յանգեցնել, ամենեն ցած և վատագի բանն է։ Զարմանալի է որ այս գնուած սերին յանդգնողները չեն վարանած զիրենք Օրէնքին ձեռքերէն պահպանելու մասին միջոցներ իւգործ դնել։ Ները, ինքզինքին հոր մը երեւոյթը տալով «Սկէ մը կասկած չունիմ, բնական մահով մեռաւ ան» կ'ըսէ, այպէս բժիշկները և պաշտօնէութիւնը խաբելով։ Այսպէս թուաւորման գործը զոհրս մարմնին թաղումէն 6 ամիս ետք արդարութեան առջեւ կը պարզուի անոր հօրը կասկածներուն եւ ըրած դիմումին վրայ։ Դիակնութիւնը կատարուեցաւ և սերգործները ձերբակալուեցան իրենց արժանի պատիժը կրելու համար։ Այս անիծեալ տաճարին հեղինակներուն դրական և բարոյական պատասխանատուութեան պէտք կ'ըլլայ խառնել նաեւ ուրիշներն ալ։ Օր. համար, Մելիհա հանրմը դարմանելու համար բժիշկ մը կը կանչուի, այս բժիշկը կը կը հաստատէ վիժում և թունաւորում կատարուած ըլլալը, և սակայն, իր պարտաւորութիւնը ճշմարտապէս կատարելու համար տեղեկութիւն չի տար կառավարութեան։ Մեծ պատասխանատուութիւն մը չի հրաւիրեր իր վրայ այն բժիշկը որ երբ կրկին պատասխանատուութիւն ունի ակնյայտնի սերի մը հեղինակները օր առաջ արդարութեան ձեռքը յանձնելու, այս խղճի և ապարէզի պարտաւորութեանը մէջ կը թերանայ։ Բայց այս մեծ թերութիւնը միայն բժիշկ մը չէ որ գործած է, այլ անկից եռք տարբերեալ հարցը քննող և նոյնիսկ եզրակացութիւն ուրացած ըլլալը տեսնող բժիշկներ ալ մարդու մը խօսքէն խաբուելով, լուռ մնացած են։ Այս կարգի լուութիւնները եթէ ալ ալանգով ալ պահուած ըլլան, դարձեալ չքմեղելի չեն կրնար ըլլալ։ Հաւատքով, օրէնքով և իմացականութեամբ անգամնուած վիժումի եղեռնին մէջ օրէնքին կողմէ բժիշկներուն արբուած պատասխանատուութիւնը շատ բացայայտ է։ Կարելի չէ երեւակայել մէկը որ բժիշկի վկայական ունենայ և այս պատասխանատուութեան չափին անգիտակ ըլլայ։ Վատաղ եռք որ Մելիհա հանրմի սա առատին մէջ, ինչպէս որ Աստուածային արդարութիւնը իր արդիւնքը ցոյց տուաւ, օրէնքին արդարութիւնն ալ այնպէս արդարացի ի գործ դրուելով, կը ճշդուի պաշտօնեաներուն և բժիշկներուն պատասխանատուութեան սահմանը և իրենց պաշտօնին մէջ թերացողները, յօրինակ այլոց, կը պատժուին։ Գալով բուն ոճրապարտներուն, առանց ամենախիստ պատժի արժանանալով, ուրիշներու ալ օրինակ պիտի հանդիսանան և իրենց անունը պժգանքով պիտի յիշատակուի միշտ, որովհետեւ ստեղծուած են այնպիսի եղեռնի մը, զոր Հաւատքը, Օրէնքը և Մարդուութիւնը միանգամայն կ'անիծեն ու կը դատապարտեն։

ԿԱՐԵՒՈՐ.— Կարդալ չորրորդ երես

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐՈՆԸ

13/31 Դեկտեմբեր 1095

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ ԲՈՆՍՈԼԻՏԻ

Երէկ իրիկուն գոցուեցաւ Օ.Ո.	99.13
Երէկուան էն բարձր գինը »	99.14½
» էն վար գինը »	99.09½

ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ իրիկուն գոցուեցաւ ֆր.	136.75
Երէկուան էն բարձր գինը »	137.—
» էն վար գինը »	136.62½
Շիրքէթը Եսրիէ	36.—
Օսմանեան Պանքա	606.—

ԿԱՂԱՆԴԻ համար ամենայարգի նուէրն է ՑԱՆԳԱՐԱՆ. Գ. Ե. ԹԷՐԶԵԱՆ
կարդալ տողը 4դ երես

ՎԱՃԱՌԱՏԱՆ ՓԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԻ

20,000 ՈՍԿԻԻ

ԱՊՐԱՆՔ ՊԻՏԻ ԾԱԽՈՒԻ ԳՐԵԹԷ ՈԶԻՆԶ ԳԻՆՈՎ

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՇՈՒԵՑԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

ՂԱԼԱԹԻԱ, ՄԻԼԼԷԹ ԽԱՆ, Ա. ՅԱՐԿ, ԹԻՒ 16

ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒՆՆԵՐՈՒՆ

3/16 ՀՈԿՏԵՄԲԵՐԷՆ ՍԿՍԵԱԼ

Կնոջ յատուկ քօսաւիւ, ժամքէթ, մանթօ, աղջկանց համար մանթօներ և բաճկոններ, պլուզներ, շրջազգեստներ կրպակներ, աղջ համար հանդերձեղէններ, օժիտի ճերմակեղէններ, քուրդէ և բիհեր ծածկոցներ, շարք և ֆիչիւ, արանց յատուկ շապիկներ և օձիքներ, սեղանի ծածկոցներ, քէթէն, մատամբալ, ֆլանել, թաչկինակ, գուլպայ, սեղմիրան, փողկապներ, անձեռոցներ, ֆիսանոներ, և ուրիշ ամէն տեսակ արդուզարդի և անական առարկաներ:

5000 կտոր կերպաս պիտի ծախուի խիստ աժան եւ դիւրամատչելի գնով։ 25—16

ԲԱՂԴԱՒՈՐ ՄԱՑՐ ՄԸ

Նիհար, ազազուն, վատոյժ, հիւանդկոխ աղաքը երբեք չէի սիրեր, միշտ կը փախչէի գիրուկ, թմպուլ, զբաւոր, կայտառ աղաքէ մեծցնել։ Կատարելապէս համոզուած էի որ ապագային ուժեղ, կայտառ և կորովի զաւակներու արժանանալու և զանոնք ամէն կարգի հիւանդութեանց դէմ պաշտպանելու համար, անհրաժեշտ էր ազայ հատակէն ուշադրութիւն ընել անոնց արուելիք սնունդին։ Հետեւաբար, երբ մեր անդրանիկ զաւակը վեց ամսու եղաւ, հետամուտ եղայ ամէնէն լաւ սնունդը տալ անոր և քժշկի մը յանձնարարութեամբ սկսայ ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՌՈՎ սնուցանել զայն։

Տղեկը մեծ ախորժով կ'ուտէր այս ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՌԸ և քանի ուտէր կը դիմանար, կ'ուժգնար և կը կայտառնար։ Այսպէս քանի մը ամիս անցնելէ վերջ, երբ ակայ հանելու ժամանակը եկաւ, սկսանք մտահոգ ըլալ, կարծելով որ մեր զաւակն ալ ուրիշ աղոց յատուկ ակռայ հանելու ցաւերն ու փորհարութիւնը պիտի ունենայ, սակայն աղեկը առանց օն և է հիւանդութեան ակռան հանեց, խաղալով, ցատկելով և շարունակեց ամիլ ու զօրանալ։

ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՌՈՎ հինգ զաւակ մեծցուցի, երկուքը աղջիկ, երեքը մանչ, փառք Աստուծոյ ամէնքն ալ 25—30 տարիքը հասան առանց բնաւ հիւանդանալու և քաջառոյգ երիտասարդներ եղան. հետեւաբար ի օրէ կը յանձնարարեմ մայրերուն որ ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՌՈՎ մեծցնեն իրենց զաւակները։

Բարիզ Գոնտորթ փողոց Թ. 17
ՄԱՐԿՈՒԻԹ ԺԱՆՆԻ

ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՌԸ կը ծախուի Կ. Պոլսոյ և գաւառներու մեծ դեղատներու ու դեղի մթերանոցներուն մէջ։ 4—26

ԲԱՌԳԻՐՔ ԱՆԳԼ-ՀԱՅԵՐԷՆ

Վ. Ե. ԵԱԿՈԲԵԱՆ

Ընթեր թղթի վրայ ապուած և փառակազմ քանի մը օրինակները կը գտնուի միայն հրատարակչին քով (Զ. Թորոսեան), Գանչէ-Դարաս, Բասիմ փաշա խան։ Գին 1 օսմ. լիրա. փոստի ծախքը գրասան վրայ է։

ԴՊՐՈՑԻ ԳԻՐՔԸ (ընթացք ընթերցանութեան), 6 մաս. 2ը մանկապարտէզի և 4ը նախակրթարանի համար. ընտիր նիւթերով և պատկերազարդ, զնահատուած կարող ուսուցիչներէ։

ՆՈՐ ԳՐԱՑԱՆԿ ուղղներ 30 փր ի փոստի փոխ պարտին ղրկել։

Սոյն գիրքերը օր օրին ու ճշդութեամբ ստանալ ուզողներ՝ պարտին ուղղակի վերի հասցէին դիմեն, ուր կը գտնուի նաև նուէրի գիրքեր, պատկերներ և օրացոյցներ։ 5—6

Ա՛ԻԹԼԵՆԻՕՆ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ՎԷ ԷՕՄՐ ԻՋՈՒՆ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸ

1828 ՎԷ 1829ՏԱ ԹԷԷՍԻՍ ԳԼԼԷՆՄԸՇ

Մերքզի իսարկսի — Բարիզաք, Վանցսմ մկյսանցնցա 9 ճիւմբրոլը տայիրքի խուսուսիկրիճեն

ՀԱՐԻՒՍ ՇԻՒՊԷՍԻ	ԷՕՄԻՐԻՐ ՇԻՒՊԷՍԻ
Սեբմայէ վէ իհթիեաթ 145,500,000 ֆր.	Սեբմայէ վէ իհթիեաթ 174,500,000 ֆր.
1904ին թահսիլաթը 25,000,000 »	04 բրիմ թահսիլաթը 12,000,000 »
Թէմիէ օլունան զիյան 305,000,000 »	Թէմիէ օլունան զիյան 135,000,000 »
Սիկուրթայր էմլաքին գէյմէթի 22½ միլիառ։	Սիկուրթասալանէօմիւբ 282,000,000 »

ՊՈՒՇԵՒՐԷԹ կայէթ միւսիթա չէրարթ իլէ Թիւրքիասա սիկուրթա զայա իսէր ԷՕՄԻՐԻՐ ՍԻԿՈՒՐԹԱ չիւզէսի սաթի միւնթէզիֆ սուրէթաէ վէ խուսուսի էհվէն ֆիյսթիւրլա էօմիւբ սիկուրթա իսէր։

ՇԻՐՔԷԹԻՆ ՊԱՆԳԱՄԸ՝ «Օսմանլը Պանքասը» սրբ. Թիւրքիա վէ Մէմալէքէթ Շարգիյէ իչին միւսիրիյէթը ումումիյէ = Սթամպօլ, Սալոնիք Համամլնասա, Բաթրբնթ Օզլու Բասուրը

Միւտիրի ումումիսի — ՍԻՄՈՆ ՔԱՑՍԷՐԼԵԱՆ

Միւտիր մուավինի — ՄԻՀՐԱՆ ՏԷՐ-ՆԵՐՍԷՍԵԱՆ

Ղալաթասա այրուճա պիր Շիւպէսի օլասուղը կիպի՝ Մէմալիքը Մահրուսէնին էր թարաֆընասա սաթի խուսուսի ժամանալարը վար սրբ։ 26—50

ՍԹԱՄՊՈԼ
33, 35, 37
ՖԻՆՋԱՆՃԼԻԱՐ ՓՈՂՈՑ
ԳՈՐԳԵՐ

ԿԱՀԱԻՈՐՄԱՆ ԿԵՐՊԱՄՆԵՐ

ՄՈՒՇԱՄՊԱ.—ԼԻՆՕԼԷՕՄ, ՎԵՐՄԱԿ ԳԱՐԱՍԵԱՑ ՀԱՄԱՐ ԾՈՊԵՐ (սազաք) ՊԱՏԻ ՆԿԱՐԷՆ ԹՈՒՂԹԵՐ

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԼԱԶԱՌՈ ՖՐԱՆՔՕ ԵՒ ՈՐԴԻՔ

ԲԵՐԱ
ՄԵԾ ՓՈՂՈՑ
ԱՆԱՏՕԼՈՒ ԲԱՍԱԺ
ԹԻՒԼԵՐ ԵՒ ՍԹՕՐՆԵՐ

ԾԱՆՕԹ.— Մեր Բերայի հասցէին մէջ Ը. Ե. Նոյեմբեր 1էն մինչեւ 15 Դեկտեմբեր ամէն կիրակի, կարմիր ապրանքներ պիտի ծախուին որոնց վրայ նշանակուած են վերջին գինը մեզ ապրանք եղած գինէն աւելի ածան։ 36—35

ԸՆՏԻՐ ԿԵՐՊԱՍԵՂԷՆՆԵՐ

ԶՈՒՏ ԲՈՒՐԴԷ ԶՄԵՌՈՒԱՆ ՀԱՄԱՐ

Կալաթա խավեար խան թիւ 83
Երկրորդ յարկ

Ֆրանսայէն և Անգլիայէն բերած եմ էրիկ մարդոց հագուստացու ընտիր կերպասներ ձմեռուան համար զուտ բուրդէ, բալթօցուներ, քօսթիւմցուներ, ամբինկներ, և բանթալօններ և եէլէկցուներ ընտիր տեսակէ, որոնց ամէնքն ալ վերջին նորաձեւութեան համեմատ պատրաստուած են թէ՛ գոյնով և թէ գործուածքով։

Արգոյ հասարակութեան կը յանձնարարուի անգամ մը դիմել յիշեալ վաճառատունը, ուր ճաշակի ազնուութիւնը և գինին չափաւորութիւնը իրարու հետ կը մրցին։

20—50 Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՆՈՐ ԳՐԱՏՈՒՆ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԷԼԷԶԵԱՆ

ԶԱԳՄԱԳԱՃԼԻԱՐ, ՄԵԾ ՆՈՐ ԽԱՆ

Դէլէճեան գրատունը պատիւ ունի ծանուցանել դպրոցական մարմիններու — հոգաբարձու, ուսուցչ, տեսուչ, աշակերտ ուսուցիչ— թէ ի վիճակի է յառաջիկայ ուսումնական տարեշրջանին խնամով, ու փութով հայթայթել Մեթրիֆէն արտասուած Սամ. եւ Հայերէն ամէն տեսակ գիրքեր։ Դրատան նպատակն եղած է յաճախորդին շահուն մէջ փնտռել իր շահը։ Իր գտած համակրութեան ապացոյցն է յաճախորդներուն մեծ թիւը որ կը տատանայ հեազհեազ։ Փորձ մը միայն կը բաւէ հակակալու դրատան գործառնութեան եղանակը։ Փափաքողներուն ձրի կը ղրկենք յառաջիկայ 1905-906 տարեշրջանի համար իւրաքանչիւր դասընթացքի վրայ պատրաստուած դասագրքերու ցանկը։ 30—30

ԿԱՐԵՒՈՐ

Ներկայիս կուգանք ծանուցանել թէ գնահատելով ծեր Տօքթոր Դ. Խուսխուսունի իրական արդիւնքը, զոր կրցաւ յառաջ բերել Կօմ աը Ֆիկի (Beaume de figues) գործածութեամբ քնատեկան հիւանդութեամբ տառապողները դարմանելով՝ գործակից բաժիկ կարգած ենք զինքը որ պատրաստ է դարմանել իրեն դիմողները ամէն օր մինչեւ 4էս օր իր բնակարանը Իւսկիւտար Սելամսիզ և Զորեքշաբթի ու շաբաթ օրերը ժամը 7—8 կէս օրէ վերջ Պէրպէրեան դեղարանը ի Կէսկիլ Բաչա։ Անձուկ կացութեան մէջ գտնուողները ձրի։

Société de Bienfaisance mutuelle des femmes Jolliet. Ill. U. S. A.

Կանանց հիւանդութեանց Ամերիկեան Բարեգործական ընկերութիւն

Ներկայացուցիչ Ռ. Սալամանց

Կ. Պոլիս Շիրին խան 50—8

ՏՕՔԹ. ԶՐԱՔԵԱՆ

Ամէն օր կը գտնուի առաւօտէն մինչև ժամը 7 կէսին Բաչա, Կարապետ էֆ. Պէրպէրեանի դեղարանը և ժամը 8-11, Դուամ Դաբաւ Նշանճի ճաստէսի, Սակոր էֆ. Ճէզվէճեանի դեղարանը։

Վերոյիշեալ դեղարաններուն մէջ Գ.ի և Շաթ. օրերը միւսներն ժամերուն ձրիապէս կը դարմանէ, ամէն տեսակ հիւանդները։ 6—10

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅԱԷՐԵԱՆ

ՀԱԳՈՒՍՏԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐՈՒՆ

Հագուստի խնդիրը վերջնականապէս լուծուած է այլ ևս։ Պատրաստ զգեստեղէնի մեծ վաճառատունը՝ ԷՄՆԻԵԷԹ որ Կ. Պոլիս, Սուլթան Համամի հրապարակի Բէսէի Լիսէնի դրամատան վրայի

յարկը հաստատուած է, էրիկ մարդոց եւ տղոց յատուկ ամէն տեսակ հագուստներու մեծ սիրէր մը ունի միտ, որոնք խիստ նուրբ, ձեւաւոր եւ վերջին նորաձեւութեան համեմատ պատրաստուած են եւ ամէն իսկակի յարմար եւ ժամանակի գինեւրով կը ծախուին։

ԷՄՆԻԵԷԹ վաճառատունը իր կերպասները ուղղակի եւրոպական մեծ գործարաններէ մեծամասնակ բերել տալով զանազի ամենեն նարսար դերձակներու ձեռքով հագուստի կը վերածէ, այս բացառիկ պատճառով վաճառատան մէջ մեծ բանակութեամբ պատրաստուած հագուստները ամէն եղանակի նորաձեւութեան կը յարմարին եւ չափի վրայ կարուածներն բնաւ չեն զանազանիր։ Ամենեն աւելի հասակի տէր ու դժուարահաճ անձերի անգամ գոհ կը թողուն ԷՄՆԻԵԷԹի հագուստներէն, որոնք այնչափ կատարեալ գործուածքով հանդերձ դիմացկուն ու դիւրամատչելի բաներ առաւելութիւնն ալ ունին։ Մեր գրածներուն հեղինակութիւնը հաստատելու համար բաւական է անգամ մը այցելել ԷՄՆԻԵԷԹ վաճառատունը։ Կիներու յատուկ ամէն տեսակ հագուստներու համար յատուկ մասնաճիւղ մը կայ վաճառատան կից։ Դիներեր հեղինակ գործարանէ վերջնական են. զեղչ չկայ բնաւ։ Կիրակի օրերը բաց է։

80 50—16

OUATE THERMOGENE

ԹԷՐՄՕԺԷՆ ՎԱԹԿԱՆԵՐ

VANDENBROECK, Cie. Bruxelles.

Պաղէն ծագում առնող բոլոր խիթերու, յօդացաւերու, ցաւերու մրսազդու դարմանն է։ Մկանանց և ջիղերու բնական ոյժը, կորովը ու գործունէութիւնը կը վերահաստատէ, արեան չոլնաը կը դիւրացնէ և միզաթը (urates), որ յօդացաւի միակ պատճառն է կ'անէտ։ Թէրմօժէն Եւրոպայի կարեւորագոյն հիւանդանոցներուն մէջ փորձուած և յոյժ օգտակար ճանչցուած է։ Դործածութիւն, բաւականացուցի կարգ մը վաթկայ կարելու և վրան քացախ, աղի ջուր կամ գաչանը որոնելով թեթեւ թրջելէ յետոյ ցաւող կողմը փակցնելու է։ Ոչ բիծ և ոչ վերք կը թողու ուրիշ դեղերու պէս։ Բոլոր դեղարաններու, դեղավաճառներու և Փօ Սբէրթիվի մօտ կը ծախուի։ Մեծաքանակ, Պոլիս Անտնիաթի խան թիւ 26, Մ. Է. Ոչերարեան։

Կեղծերէն զգուշանալու համար վերի մարքային ուշադրութիւն դնել։ 6

ԿԱՂԱՆԴԻ ՆՈՒԷՐՑՈՒ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒՆ ԵՒ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ՆՈՒԷՐՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Դիմել՝ Օգանթիրը Տը Պօզար
ՎԱՃԱՌԱՏՈՒՆԸ
(Ա. Մ. ԳԱՐԻՊԵԱՆ)

44, Եիւքսէք Գալաթրամ, 44
ՂԱԼԱԹԻԱ, Կ. ՊՕԼԻՍ 11—20

Վաճառատունը բաց է կիրակի օրերը

ԴԵՂԱՐԱՆ Վ. ՔԷՕՄԻՐՃԵԱՆ

Բերա, Մեծ Փողոց թիւ 57, Թագսիմ, Զրանեան Աբարթրմանի ներքեւ

Պատիւ ունիմ ծանուցանել Ցարգոյ Հասարակութեան որ, տարիէ մը ի վեր հաստատած սոյն դեղարանս, թէ՛ խղճմտութեան, թէ՛ ճշտապահութեան և մանաւանդ գիներու չափաւորութեան շնորհիւ՝ քիչ առաջի մէջ արժանացած է ընդհանուրին վստահութեան և համակիր քաջալերութեան։

Դեղարանս կ'այցելեն ծանօթ մասնագէտ Բժիշկներ՝ դիմող հիւանդներու կատարեալ խնամք հայթայթելու համար։ Իսկ Եղիշաբթի օրերը ձրի դարմանումներ կ'ընեն։

Դեղարանս կ'այցելէ նաև ամէն օր՝ կանանց երեսի անբնական մազերը՝ (մօրուս կամ պեխ) հիմնապէս անհետացնող կնախաբոյժ ՏՕԲԹ. ԲԱՐԱՂԱՄԵԱՆ, ժամը 7—10 (Ք. Թ.)։

Կը գտնուի նաև կարող Աստուածաբոյժ մը՝ որ իրեն դիմողներուն ակռայի բոլոր հիւանդութիւնները կը դարմանէ և արհեստական անթերի ակռաներ կը շինէ։ Դեղարանիս մէջ կը գտնուի նաև այս ճիւղին համար անհրաժեշտ ակռայի փոշի, նաև անոր ջուրը և առանձին վրձիններ։

ԶԿԱՆ ԻՒՂ. — Զիրան ներկայ եղանակին համար, յատկապէս բերել տուած եմ Նորվէկիոյ (Բէթէր Մօլլէր) համաւաւոր ատն ամէնէն ընտիր։ ամէնէն դիւրամարս և ախորժահամ Մօրիւի ձկան իւղը որ կը գերազանցէ հրապարակի վրայ գտնուածները։

Ուստի կը խնդրեմ Ցարգոյ հասարակութենէն որ հաճի պատուել զ'ինձ՝ փորձով համոզուելու համար մեր հրապարակային խոստումներուն։ 10—50

ԹՂԹԱՎԱՃԱՌ ՀԻԼՄԻ

ՊԱՊԸ ԱԼԻ ՃԱՏՏԷՍԻ ԹԻՒ 42

ԿԱՂԱՆԳԻ ՀԱՄԱՐ ՕՐԱՑՈՅՑՆԵՐ ԵՒ ՑՈՒՇԱՏԵՏՐՆԵՐ

Կաղանդի առթիւ այս ծանօթ թղթավաճառանոցը Ներքայէն բերել տուած է խիստ գեղարուեստական գրպանի և պատի ֆրանսերէն օրացոյցներ, և անոնց վերաբերեալ պատկերազարդ, քանդակաւոր և տեսարաններով զարդարուն խաչաքարներ, նաեւ խիստ սիրուն ֆրանսերէն, թուրքերէն, հայերէն և յունարէն պատի օրացոյցներ։ Կաղանդի իբր նուէրներ, ունի 5էն մինչեւ 40 դրչոնոց պատի օրացոյցներ, զորս կարելի չէ գտնել նոյն իսկ Բերայի մէջ։ Ամէն տեսակ գրպանի Ցուշատետրներ ալ կան, ինչպէս նաեւ բազմա գրպանի տետրակներ։ Անոնք որ կ'ուզեն օրացոյց, յուշատետր և կամ տետրակ գնել, պէտք է դիմեն Պապը Ալի Ճատտէսի, թիւ 42 Հիլմի Թղթավաճառանոցը։

ԼՈՒՄԱՆԿԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ ալ կան նոյն խանութը, հատը 5էն մինչեւ 20 դրչ.։ խիստ արուեստագիտական և ճաշակաւոր։

ՔԱՐԹ-ԲՕՍԹԱԼԻ ԱԼԳՈՄՆԵՐ։ Անոնք որ կ'ուզեն քարթ-բոսթալները պահել գեղեցիկ և միեւնոյն ժամանակ ածան ալպոմի մը մէջ պահել, պէտք է դիմեն Հիլմի Թղթավաճառանոցը։

ԿԱՂԱՆԴԻ ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ՅԱՏՈՒ։ ՔԱՐԹ-ԲՕՍԹԱԼՆԵՐՈՒ ամէն տեսակներ և ամէնէն նորարուեստները կը գտնուին առաջարկեմ։

ԱՑՑԱՔԱՐՏ, ամէնէն նուրբ, սիրուն և զարդարուն, պլաղան այցաքարտներ կը ապուին Հիլմի Թղթավաճառանոցին կողմէ, որուն չափ ոչ մէկ վաճառատուն ցարդ այցաքարտ ապած է։

8 ԱՄԻՍ ՊԱՅՄԱՆԱԺԱՄ 8

ԱՊՊԱՌԿ

ԱՌԱՆՑ Ո ԵՒ Է ԿԱՆԽԱՎՃԱՐԻ

ՊԷՏՐԱՍՈՅ ԵՒ ԶԱՓՈՒ ՎՐԱՑ

ՀԱՆԴԵՐՁԵՂԷՆՔ

ԱՐԱՆՑ ԵՒՏՂԱՅՈՅ ՀԱՄԱՐ

ՑՈԿՈՒՆ ՆՈՐԱՁԵՒ ԵՒ ԱԺԱՆ

ԿԱՐՄԻՐ ԱՌԼՈՐ

299, Մահմատ Փաշայ, 299
71, Թարագճլար. 71

12—35 ՍԹԱՄՊՈԼ

Ի՞ՆՉ ԿԵՐՑՆԵՄ ՏՂԵԿԻՍ

Տղաք երբ հինգ վեց ամսուան ըլլան, մայրերը անոնց լաւ սնունդ տալու գտնելու հետամուտ կ'ըլլան, ինչ որ շատ բնական է, բան որում, մայրական կաթը որչափ ալ առատ ու զօրաւոր ըլլայ, այլևս անբաւական կը դառնայ տղաք ուժգնցնելու, երբ վեց ամսու ըլլան անոնք։ Բարեբախտաբար մեր ազգին հռչակուած բժիշկը Տքդ. Ֆաուլէն նպատակութեան առնելով այս կարեւոր խնդիրը։ երկար փորձերէ ու զննութիւններէ վերջ, յաջողած է հրնարել տղոց համար առանձին կարգի սնունդ մը, ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՌԻ անուամբ, որ Բարիզի, Լոնտոնի և Վիէննայի Բժշկական Համալսարաններէն գնահատուելով, բոլոր քաղաքակիրթ աշխարհին մէջ ընդհանրացած է։ ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՌԸ չոքալի պէս խիստ քաղցրահամ է և միեւնոյն ժամանակ վերջին աստիճան անդրարար ու կազդուրիչ։ մայրական կաթին կրկին անգամը սնունդ կը պարունակէ, զոր ուստ տղաք կը սնանին, կ'ուժգնան, կ'աճին, կը կայտառնան, չուտով սաքի կ'ելլեն և առանց հիւանդանալու ակռայ կը հանեն։

Հազարաւոր օրինակներ կ'ապացուցանեն որ ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՌՈՎ մեծցող տղաք, քաջառոյգ, ուժեղ, զօրաւոր և կայտառ մարդիկ եղած են ապագային։

Այնչափ հասկէ անձինք անդրաժեշտ է որ գործածեն այս սքանչելի սնունդը։ Մանաւանդ ծերեր, հիւանդութենէ ապաքինողներ, ծնողներ ու նիհարներ, որոնց վերջին աստիճանի ոյժ, սնունդ և կորով կուտայ։

ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՌԸ կը ծախուի Կ. Պոլսոյ և գաւառներու մեծ դեղատներու ու դեղի մթերանոցներուն մէջ։ 6—26

ՄԵԾ ԳՈՐԾԱՐԱՆ

Ս. ՇԹԱՅՆ

ՀԱՅԵՐԱՅԵՐՔԷ ԲԱՐՁՐ. ԽՏԲՎԷՆ

ՂԱԼԱԹԻԱ
Գօմիսիօն խան, Քարաքէօյի հրապարակ, թիւ 20

ՊՈԼԻՍ
Կամուրջին մօտ
Պաղչէ գաբուի պողոտան, թիւ 61

ՊՈԼՍՈՅ ՄԷՋ ՄԻԱԿ ՎԱՃԱՌԱՏՈՒՆՆ Է ՈՐ ԱՄԷՆ ԲԱՆ ԿԱՑ

ՈՏՔԷՆ ՄԻՆՉԵՒ ԳԼՈՒԽՔ ՀԱԳՈՒԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպէս. Պատրաստ զգեստներ որոնց, կանանց և աղայոց համար. — Ամէն տեսակ գլխարկներու մեծերք մը.— Ամերիկան «VALK OVER» կօշիկներ.— Անգլիական անջրանցիկ վերարկուներ (imperméable). — Ֆրանսական գլուխներ. — Նորոյթի և ճամբորդութեան նիւթեր. — Շապիկներ, ճերմակեղէններ, maroquinerie եւայլն։

Ե. Գ.— Ապրանքները ուրիշէ ալ գտան, մանաւանդ գիները մեր մեծ գործարանը ամէն երկրի լուսագոյն ապրանքները հայթայթած է, իր բազմաթիւ և պատուարժան յաճախորդներուն գոհացում տալու համար։ 50—17

ՄԵԾ ԳՈՐԾԱՐԱՆ

ԸՆՏԻՐ ՇՕՔՕԼԱՏԻ, ԶՈՒՏ ԲԱԲԱՕ



Յ ԳՈՐԾԱՆՈՑ
ԼՕՔԼ (ԶՈՒՏՍՅԵՐԻԱ) ՄՕՐԹՕ (ՖՐԱՆՍԱ)

ԶՕՖՖԱՓՕՓԱՄ ԵՒ ՊԱՏԻՈՑ ՎԱՃԱՌԱՏՈՒՆՆԵՐ ԲԱՄԲԱՐՁ ԵՒ ԻԼՈՆՑՈՆ

ԸՆԴՀ. ՄԹԵՐԱՆՈՑՆԵՐ
Աշխարհի գլխաւոր քաղաքներու մէջ

ԱՆԲԱԶԴԱՏԵԼԻ ՇՕՔՕԼԱ ԿԱԹՈՂ, ԳԼԱՌԻԴ

Կը ծախուի Բերա, ՖՐԱՆՍԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆՆԵՐՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆ ԽԾԾ վաճառատուններուն մէջ որոնք անուանի են իրենց ծանօթ առաջնակարգ ապրանքներուն համար,

ՊՕՆ ՄԱՐՇԷ, ԲԱԼԱԲԱՆ
Ղալաթիա, անուսվաճառ Ս. ՄԻՏՅԱՆ. Հասցէին փողոց ՀԱՍԻՕԴԻՍ ԵՒ ՁՕՔԱՆ, Թէյի մթերանոց, ՔԱՖԷ ՏԻՒ ԺԷՆԻ, կամուրջին մօտ
Պոլիս, Ց.Դ.ՅԳՆԱԻՈՐԵԱՆ ՈՐԴԻՔ մթերանոցին մէջ մաքսին մօտ —Անուշավաճառ Է. Մ.ԷՔՐԻ, կամուրջին մօտ. ՔԵԱԶԻՄ Պէյի դեղի մթերանոցը, Եէնի Ճամի, Ալի Ֆէիք, Գալաթա Բազար, ԱՆԹՕՆԻԱՍԻՍ Գործակալ, Է. ՏԷՐԱՌԷՍ, Անանիասի խան, Պոլիս,
Քաղաս սոխալան ծառաս չքներ մարդը

13